Ն՝ 606 — 1879 ՅՈՒԼԻՍ 11 ՉՈՐՇԱԲԱԹ — ԻՐԱՏԻՆՃԻ ՅԻՆԷ

ԱՊՕՆԷ ԳԻՇԵՐԱԹԼԱՐԸ
Մէջիտիէ 20 ղրուշտան

ՍԹԱՄՊՈՒԼ, ԻՋԻՒՆ

Պիր սէնէլիք . . . 200 ղ.
Ալթը այլըգ . . . 100 »
Իւչ այլըգ . . . 55 »

Վիլայաթա եահուտ Օսմանը եա էֆրէնտ բոսթասը իլէ իրսալ օլունաճագլար իչիւն՝

Պիր սէնէլիք . . . 230 ղ.
Ալթը այլըգ . . . 120 »
Իւչ այլըգ . . . 60 »
Բոսթա իւճրէթի տախի սիր։

ԹԻՐՔԻԱՆԸ ԷՖՐԵՍԻ

ՄԻՎԱՏՏԸ ԲՈԼԻՈԹԻԿԻՅԻ ԻԼՄԻՅԻ ՎԷ ՄԻԼԼԻՅԻ ՎԷ ՍԱՒՐԻԷՅԻ ՃԱՄԻ ԵՒՎՄԻ ՂԱԶԷՔԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՇԵՐԱԹԼԱՐ
Պէտք սաքիրը իչիւն՝

1 վէ 2 ինճի սահիֆէլէրէ 5 ղ.
3 ինճիւ սահիֆէյէ 4 »
4 ինճիւ սահիֆէյէ 2 »

ԻՒԹԱՐ. Պանկա, Շիրքէթի վէ ուսմուրա սարրահֆիյէյէ այիտ օլան իլանաթրն պէտք սրրսաք 2 վէ 3 ինճի սահիֆէլէրէ 6 ղ. 4 ինճիւ սահիֆէյէ 4 »
Զիյատէ միւատէթի իչին իլանաթա այրը բաղարլըգ օլուր։

Մէվատտը նաֆիսա սայիր պէնտիր մէճմանէն զապտլ օլունաճագ վէ տերճ օլունմայան եվրաղ, իսատ օլունմայաճագ։

Մէճիտիէ 1 ղրուշ

Իսարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Գապը Ալի ճաատէսինտէ էսկի Գապը Զապթիէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ սիր։ — Ղազէթանին ուսուրը իսարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քանֆիֆէի մէվատտ հադգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունմաղը կիպի, քեանֆիֆէի մէքեաթիպլին տախի անին նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԱՍԻԹԱՆԷ 11 ՅՈՒԼԻՍ

ՀԱԼԸ ՀԱՋԸՐ

Կէչէնլէրտէ Թէրճէմանը Հէֆէֆէր զազէթասընին, Միւսլիմանլարըն Պուլկարիսթանտա չէքաիքլէրի մէզալիմէն պահս իթտիյինի սէրբիչէտ ալարագ, Օսմանլը զազէթալարընը էրմէնիսթանտա էրմէնիլէրէ օլունան զուլմլէրէ տախի պիր նազար աթմա. եա տավէթ իթմիշ իսիք։ Թէրճէմանը Հէֆէֆէր պու տավէթիմիզէ հիտտէթ իտէրէք, ալէյհիմիզէ պիր չօգ շէյլեր եազմը, վէ պիզիմ եազարգլարըմըզը միւրատ իթմէտիյիմիզ պիր թագըմ մանալար վէրէրէք, պիզի ատէթա իթհամ իթմէք իսթէմիշ սիր։

Պիզ Միւսլիմանլարըն Պուլկարիսթանտա զուլմ չէքաիքլէրինէ թէէսսիֆ իթմէյիզ, տիմէտիք. պիլադս պու թէէսսիֆտէ Թէրճէմանը Հէֆէֆէրա իշթիրաք իթտիյիմիզի պէեան իթմիշ իսիք, անճագ Միւսլիմանլարըն պու հալինէ ամբարզըմըզ կիպի, էրմէնիլէրին հալինէ տախի ամբմագ լազըմ կէլտիյինի միւնասիպ վէ էլզէմ ատտ իթմիշ իսիք։

Թէրճէմանը Հէֆէֆէր տէյօր քի, էրմէնէ բէֆֆէթիդզ ղէշմ Բէօ-ֆէօ-մէդ հէշ էշբիրա էթմէզէ դէ օլաղէլէր էտ։ Լակէր պիզ Թէրճէմանը Հէֆէֆէրընը խասը իշիւն թէէսսիֆ իթմիշ օլաբըլդ, օ վագըթ Թէրճէմանը Հէֆէֆէ դէլի թէէսսիֆիւնիզէ լիզում եօգ տուր՝ տէյէրէք, պու թէէսսիֆիւմիզի բէտտ իտէպիլիր իսի։ եօգսա պիզ ինսանիյէթ նամընա թէէսսիֆ իթտիյիմիզ հալտէ, նէ Թէրճէմանը Հէֆէֆէ նէ տէ ալէմտէ հիչ քիմսէ վիճտանը. մըզա հիւքմ վէ միւտախէլէ իտէպիլիր։

Պունուն իլէ պէրապէր՝ պիզ իչէ տահա պիթարաֆնադար իլէ պագմագ իսթէրիզ, վէ Թէրճէմանը Հէֆէֆէրընը տա կէրէք Պուլկարիսթան վէ կէրէք էրմէնիսթան մէսէլէսինտէ պէօյլէ պիր պիթարաֆլըզա բիյաէթ իթմէսինի արզու իտէրիզ։

Պուլկարիսթանտա Միւսլիմանլարընը պիր տերէճէյէ գատար զուլմ կէօրմիւքլերինի ինքեար իտէմէյիզ. անճագ պու հալին պիր տերէճէյէ գատար թապիի վէ զարուրի օլտուղունու տա ունուտմայըզ. վէ ինսաֆ օլունուր իսէ, պու իշլէրէ թէէսսիֆ իթմէք իլէ պէրապէր, տահա միւնասիֆանէ վէ տահա միւթէտիլանէ լիսան գուլլանմայը միւնասիպ՝ պուլույորուզ։

Իպթիտա Պուլկարիսթանը՝ պու կիւն նէ հալտէ պուլունտուղունու տիւշիւնմէլիյիզ։ Պուլկարիսթան պիր հարպ ու իսթիքլալ թէէյի իչինտէն եէնի գուրթուլուպ, հալէտ պիր հիւքիւմէթի միւնթազամ ալթընա կիրմիշ պիր մէմլէքէթ սիր. պու հարպ ու իսթիքլալ զէմանլարընտա մէմլէքէթին խրիսթիյան էհալիսի իլէ իսլամ էհալիսի պէյնինտէ էօյլէ խուսուսիյէթլէր զուհուր իթտի քի, օնլարընը թէէսիրաթը էօյլէ պիր գաչ այտա, վէ պէլքի պիր գաչ սէնէտէ բէք ու իղալէ օլունաճագ չէյլերտէն սէյիլ սիր։ Միւսլիմանլար Պուլկարընը քէստիլէր, Պուլկարլար Միւսլիմանլարը քէստիլէր, Պուլկարլար իսթիքլալ իսթիյիլէր, Միւսլիմանլար օնլարա գարշու տուրուպ գուրշուն աթարընը. արթըգ պու գատար խուսուսիյէթին պիր գաչ այտա էսէր պըրագմասընը ըէք օլունմասընը թալէպ իթմէք, Պուլկարլար իլէ հէմշիրէլէրի օլան Միւսլիմանլարընը, տիւնեանընն էն միւթէմէտտին միլլէթլերինտէն վէ պէյքի ապրադը պէշերիյէտէն միւպերրահ մէլայիքէ սընըֆընտան ֆարզ իթմէք իգթիզա իտէր։

Պու հալ իլէ էրմէնիսթանընն հալի պէյնինտէ նէ գատար պէօյիւք ֆարգլար վար տըր։ Էրմէնիսթան՝ Պուլկարիսթան կիպի էօյլէ պիր ամբուշէտ պուլունմայըզ, պէշ ալթը ասրատան պէրու տէվլէթին թէպահիյէթի ալթընտա քէմալը իթտաթ իլէ տուրմագտա տրը. հիչ պիր վագըթ էրմէնիլէր վաթանտաշլարը օլան միւսլիմանլարը քէսմէյէ գալգըշմամըշլար, վէ կէօրտիւքլերի մուամէլէլեր իլէ պէրապէր տէվլէթէ սատագ տուրուպ, հիչ պիր վագըթ իսթիքլալ իթմէմիշլեր սիր։ Պուլկարլար միւսլիմանլարա զուլմ իտէօրլար իսէ, կէչէն կիւն Պուլկարլար խաթիգլալարի իչիւն չալըշըզլարը վագըթ, միւսլիմանլար օնլարա գարշը տուրմուշ օլուուգլարընտան իտէօրլար. էկէր էրմէնիսթան հուտուտունտա Ռուսլար իլէ Օսմանլըլար պէյնինտէ մուհարէպէ օլտուղու, վէ միւսլիմանլար Ռուսլարա գարշը դուրշուն աթտըգլարը սըրատա, էրմէնիլէր պունլարընն տիւշմէնի իլէ պիրլէշիպ, օնլարա մուավէնէթ իթմիշ, վէ պունլարա գուրշուն աթմըշ օլայըտըլար, օ վագըթ միւսլիմանլարընն տա՝ պու կիւն էրմէնիլէրընէն ինթիգամ ալմայա հազրլարը օլապիլիր իսի։ Հալ պու քի էրմէնիլէր Ռուս ասքէրի սաֆլարընտա քէնտի միլլէթտաշլարընը կէօրտիւքլերի հալտէ պիլէ սատադաթտան այրըլմայըպ, ճան իլէ վէ մալ իլէ մուավէնէթ իթտիքլերի հալտէ, միւսլիմանլարի հէմշէրիլէրինինտէ պունլարա եէնէ վաթանտաշ նալարը իլէ պագմայըպ ըայրգսըզ մուամէլաթտա պուլունմալարընա նէ՞ տէեէպիլիրիզ։ աճապա Պօղոս իլէ Արթինին Ահմէտ վէ Մէհմէտ կիպի Օսմանլը ատտ օլունմասընա էրմէնիլէր մի մանի օլույօր, եօգսա էրմէնիսթանտաքի Միւսլիմանլարընն, եանի Ռիւսա վէ Զերքէս վէ սայիր աշիրէթլերին պէօյլէ հարաքէտթը մը։ Պունուն ճէվապընը տա Թէրճէմանը Հէֆէֆտան պէքլէրիզ Թէրճէմանը Հէֆէֆէ Պուլկարիսթանտա Միւսլիմանլարա օլան զուլմլար հագգընտա, քէնտի մուխպիրլերինին եազարգլարընա այնի հագիգաթ նազարը իլէ պագարագ, էրմէնիլէրէ օլան զուլմլար հագգընտա, պիզիմ մուխպիրլերին եազարգլարընա ասլա էմնիյէթ իթմէք իսթէմէէօր, վէ էրմէնիսթանտա ճան վէրէն էրմէնիլէրին գաչ նէֆֆէրէ պալիղ օլտուղունու պիզտէն սօրույօր։ Պիզիմ մուխպիրլերին եազարգլարը չէյլեր Բաթրիգխանէէ վէ Պապը Ալիյէ կէլէն բէսմի լայիհալար իլէ տախի միւսատատագ տրը. Պուլկարիսթանտաքի մուխպիրլերին իսէ, ճիւմլէսի միւթթէֆիգ օլմայըպ, պաղրը էլան դապահաթը Միւսլիմանլարա աթֆ իթմէքտէ, վէ պաղրը տա Պուլկար իլէ Միւսլիմանլար պէյնինտէքի իսթիլահաթը բէք խաֆիֆ կէօսթէրմէքտէ տիրլէր։

ԹԻԼԻԷԿՐԱՖ

Ա.Ֆանս Հաւաս

Բարիս 22 յուլիս

Լօնտրա հէյէթը սիւֆէրասընընը դըռէմիսի օլան Մուսուրուս բաչա ժոռնալ դե Տէպոյ պիր մէքթուպ եազարագ, Բրէնս Լուի Նարօլէօնըն ճէնազէ ալայը իչին Պոնապարթ թաֆիկիրանընընն հէյէթը սիւֆէրա նէկտինտէ պապը թէչէպպիւսաթտա պուլունտուղլարընա տայիր օլան շախսը թէքզիպ իյէմիշ սիր։

— Նիւ-Եորգ 21 յուլիս

Մէնֆիստէ եէնիտէն սարը սըթմա խասթալըգընա թուխթուանլար պուլունույօր. պունլարընն պապըլարը վէ ֆաթթ իյլէմիշ սիր. պու միւնասիպէթէ հիճրէթ իսէնկէրին մընդարը միւթէմատիին թէկզանիա իսթիյօր։

(Պո- սոդոմ կէլէն Ռէլէկրաֆ)

Լօնտրա 22 յուլիս

Իւմիտ Պրունընտան կէլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Ինկիլիզ սահէրի Զուլուլարը միւդմէհիլ իթմիշ վէ խասյալ էսիր ալմըշ տրը։ Դրայ Սէֆիվայօ չէտիտէն թատգիպ օլունմաղտա տրը։

Մէճլիսի մէպուսանտա, Դարբօվա մուսէվի մէհամիրէրինին կիրիֆթար օլտուղու հադարէթ հագգընտա վարիա օլան պիր սիւալէ մէվզուլն՝ խարիճիյէ միսթէշարը Մ. Պուրդ մէէօր քի հիւքիւմէթը Օսմանիյէ թէտտպիրի միւդթազիյէ իթթիխազ իյլէմիշ սիր։

Պուդրէշ 22 յուլիս

Միւխթէլիֆ ֆիրգալարտան միւրէքքէպ պիր հէյէթը վիւքէյլ թէյքիի Մ. Պրաթիանոյա հէվալէ օլունմուշ տուր։

(Լէնդրէ Հէրալտա մախսուս ռէլէկրաֆ)

Լօնտրա 22 յուլիս

Իւմիտ Պրունընտան եազրան պիր թէլէկրաֆա կէօրէ, յօրա Զերմֆօրտան թատրուզ դէլու՝ դրայ Սէֆիվայօնըն բայրթանթը պուլունան Ռուլանի նամ շէհրին դարշըսընա վարը օլմուշ տուր։ Ինկիլիզ սահէրի եազլարընդա Զուլուլար եա դաչեօրլար վէ եախօտ թէօլիմ օլույօրլար։

Գահիրէ 22 յուլիս

Մըսրը հէյէթը վիւքէյլասը՝ թէեալիվի պիրայէնին էմիր թահսինաէ իթթիխազ օլունաճագ թէտատիրի խալհիյէի դարարլաշըրմըշ տրը։

(Վոֆէն ղազէթասընա կէլէն ռէլէկրաֆ)

Ա.Ֆանս Ռէ-ռեր

Լօնտրա 22 յուլիս

Ինկիլթէրրա տէվլէթինին Ճէզայիրի Պահրը Սէֆիտտէ եէնի պիր մէվզիի պահրի խաթիհասը իչիւն Պապը Ալի իլէ միւզաքէրէ իթտիյինէ տայիր օլան շախսա թէքզիպ օլունտու։

Ռուսիա տէվլէթի Տօպրուճա հուտուտունուն թատիլինի, վէ պա խուսուս Արաղ Թապուտասընընն Պուլկարիսթանտա գալմասը լիւզումունու Պէրլին մուահէտէսինի իմզա իտէն տէվլէթլէրէ թէպլիղ իլէ, միւխթէլիֆինին ֆիյհ մէսէլէ պրադմադըզընն Պուլկարիսթանը միւատէթը մուայէնէ զարֆընտա թախլիյէ իտէպիլմէք իւզրէ պու մէսէլէնին սէրիան ֆասլընը թալէպ իյլէմիշ սիր։

Տէվլէթլէր թարաֆընտան Ռումանիա հիւքիւմէթինէ թէպլիղաթ օլունմուշ իսէ տէ, Եահուտիլէր մէսէլէսի՝ չիմարիք Պէրլին մուահէտէսինին պու խուսուսա տայիր օլան մատատէսինէ մուվաֆֆէգ սուրէթտէ ֆասլ օլունամադը։

Ռումանիա մէպուսան մէճլիսի Եահուտիլէրին ֆըրդա ֆըրդա օլարագ, Ռումանիա թատիյէթինէ տուխուլ իթմէլէրինի դապսլ իյլէմիշ սիր։

ՏԱԽԻԼԻՅԻ

Տիւնքի կիւն մէճլիսի միւքէլլա ճէվապտէթ բաչա հազրէթլէրինին թահթը ըյտասէթլէրինտէ իճթիմա իթմիշ սիր։ Պիր գաչ կիւնտէն պէրու Պապը Ալիճէ մէվզուը պահս օլան խուսուսաթ միհիմմէնին հալլու թէսվիյէսի իչիւն, զաթը հազրէթը բատիշահի տիւն ագշամ պիլ ճիւմլէ միւքէլլա իլէ Սատըլաղամ հազրէթլէրինի տախի մաղրիպ. աճապա Պօղոս իլէ Արթինին Ահմէտ վէ Մէհմէտ կիպի Օսմանլը ատտ օլունմասընա էրմէնիլէր մի մանի օլույօր, եօգսա էրմէնիսթանտաքի Միւսլիմանլարընն, եանի Ռիւսա վէ Զերքէս վէ սայիր աշիրէթլերին պէօյլէ հարաքէտթը մը։ Պունուն ճէվապընը տա Թէրճէմանը Հէֆէֆտան պէքլէրիզ Թէրճէմանը Հէֆէֆէ Պուլկարիսթանտա Միւսլիմանլարա օլան զուլմլար հագգընտա, քէնտի մուխպիրլերինին եազարգլարընա այնի հագիգաթ նազարը իլէ պագարագ, էրմէնիլէրէ օլան զուլմլար հագգընտա, պիզիմ մուխպիրլերին եազարգլարընա ասլա էմնիյէթ իթմէք իսթէմէէօր, վէ էրմէնիսթանտա ճան վէրէն էրմէնիլէրին գաչ նէֆֆէրէ պալիղ օլտուղունու պիզտէն սօրույօր։ Պիզիմ մուխպիրլերին եազարգլարը չէյլեր Բաթրիգխանէէ վէ Պապը Ալիյէ կէլէն բէսմի լայիհալար իլէ տախի միւսատատագ տրը. Պուլկարիսթանտաքի մուխպիրլերին իսէ, ճիւմլէսի միւթթէֆիգ օլմայըպ, պաղրը էլան դապահաթը Միւսլիմանլարա աթֆ իթմէքտէ, վէ պաղրը տա Պուլկար իլէ Միւսլիմանլար պէյնինտէքի իսթիլահաթը բէք խաֆիֆ կէօսթէրմէքտէ տիրլէր։

ԹԻԼԻԷԿՐԱՖ

Ա.Ֆանս Հաւաս

Բարիս 22 յուլիս

Լօնտրա հէյէթը սիւֆէրասընընը դըռէմիսի օլան Մուսուրուս բաչա ժոռնալ դե Տէպոյ պիր մէքթուպ եազարագ, Բրէնս Լուի Նարօլէօնըն ճէնազէ ալայը իչին Պոնապարթ թաֆիկիրանընընն հէյէթը սիւֆէրա նէկտինտէ պապը թէչէպպիւսաթտա պուլունտուղլարընա տայիր օլան շախսը թէքզիպ իյլէմիշ սիր։

— Նիւ-Եորգ 21 յուլիս

Մէնֆիստէ եէնիտէն սարը սըթմա խասթալըգընա թուխթուանլար պուլունույօր. պունլարընն պապըլարը վէ ֆաթթ իյլէմիշ սիր. պու միւնասիպէթէ հիճրէթ իսէնկէրին մընդարը միւթէմատիին թէկզանիա իսթիյօր։

(Պո- սոդոմ կէլէն Ռէլէկրաֆ)

Լօնտրա 22 յուլիս

Իւմիտ Պրունընտան կէլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Ինկիլիզ սահէրի Զուլուլարը միւդմէհիլ իթմիշ վէ խասյալ էսիր ալմըշ տրը։ Դրայ Սէֆիվայօ չէտիտէն թատգիպ օլունմաղտա տրը։

Մէճլիսի մէպուսանտա, Դարբօվա մուսէվի մէհամիրէրինին կիրիֆթար օլտուղու հադարէթ հագգընտա վարիա օլան պիր սիւալէ մէվզուլն՝ խարիճիյէ միսթէշարը Մ. Պուրդ մէէօր քի հիւքիւմէթը Օսմանիյէ թէտտպիրի միւդթազիյէ իթթիխազ իյլէմիշ սիր։

Պուդրէշ 22 յուլիս

Միւխթէլիֆ ֆիրգալարտան միւրէքքէպ պիր հէյէթը վիւքէյլ թէյքիի Մ. Պրաթիանոյա հէվալէ օլունմուշ տուր։

(Լէնդրէ Հէրալտա մախսուս ռէլէկրաֆ)

Լօնտրա 22 յուլիս

Իւմիտ Պրունընտան եազրան պիր թէլէկրաֆա կէօրէ, յօրա Զերմֆօրտան թատրուզ դէլու՝ դրայ Սէֆիվայօնըն բայրթանթը պուլունան Ռուլանի նամ շէհրին դարշըսընա վարը օլմուշ տուր։ Ինկիլիզ սահէրի եազլարընդա Զուլուլար եա դաչեօրլար վէ եախօտ թէօլիմ օլույօրլար։

Գահիրէ 22 յուլիս

Մըսրը հէյէթը վիւքէյլասը՝ թէեալիվի պիրայէնին էմիր թահսինաէ իթթիխազ օլունաճագ թէտատիրի խալհիյէի դարարլաշըրմըշ տրը։

(Վոֆէն ղազէթասընա կէլէն ռէլէկրաֆ)

Ա.Ֆանս Ռէ-ռեր

Լօնտրա 22 յուլիս

Ինկիլթէրրա տէվլէթինին Ճէզայիրի Պահրը Սէֆիտտէ եէնի պիր մէվզիի պահրի խաթիհասը իչիւն Պապը Ալի իլէ միւզաքէրէ իթտիյինէ տայիր օլան շախսա թէքզիպ օլունտու։

Ռուսիա տէվլէթի Տօպրուճա հուտուտունուն թատիլինի, վէ պա խուսուս Արաղ Թապուտասընընն Պուլկարիսթանտա գալմասը լիւզումունու Պէրլին մուահէտէսինի իմզա իտէն տէվլէթլէրէ թէպլիղ իլէ, միւխթէլիֆինին ֆիյհ մէսէլէ պրադմադըզընն Պուլկարիսթանը միւատէթը մուայէնէ զարֆընտա թախլիյէ իտէպիլմէք իւզրէ պու մէսէլէնին սէրիան ֆասլընը թալէպ իյլէմիշ սիր։

Տէվլէթլէր թարաֆընտան Ռումանիա հիւքիւմէթինէ թէպլիղաթ օլունմուշ իսէ տէ, Եահուտիլէր մէսէլէսի՝ չիմարիք Պէրլին մուահէտէսինին պու խուսուսա տայիր օլան մատատէսինէ մուվաֆֆէգ սուրէթտէ ֆասլ օլունամադը։

Ռումանիա մէպուսան մէճլիսի Եահուտիլէրին ֆըրդա ֆըրդա օլարագ, Ռումանիա թատիյէթինէ տուխուլ իթմէլէրինի դապսլ իյլէմիշ սիր։

ՏԱԽԻԼԻՅԻ

Տիւնքի կիւն մէճլիսի միւքէլլա ճէվապտէթ բաչա հազրէթլէրինին թահթը ըյտասէթլէրինտէ իճթիմա իթմիշ սիր։ Պիր գաչ կիւնտէն պէրու Պապը Ալիճէ մէվզուը պահս օլան խուսուսաթ միհիմմէնին հալլու թէսվիյէսի իչիւն, զաթը հազրէթը բատիշահի տիւն ագշամ պիլ ճիւմլէ միւքէլլա իլէ Սատըլաղամ հազրէթլէրինի տախի մաղրիպ պէյնը հիւմայունա ճէլպ վէ տավէթ վէ մէճլիսի խասս ադը թասմիմ պույուրմուշ իսէ տէ, մուախխարէն մէճլիսի մէզկուր պու կիւն սաաթ իւչ գարարլարընտա ենիդան իթմէք իւզրէ թէէխիր պույրուլմուշ օլմաղը պու կիւն թահթը ըյասէթը հազրէթ Բաթիշահիտէ թէճէմմիւ իտէճէք միչ։

—Արնավուտ մէսուսլարը պաղը մահալը ալիյէյ պիրէր պէհանանամէ թագտիմ իյլէտիքլերի միսիլիտուն տախի թարապիատա ֆրանսա սեֆիրինէ պիր պէյանանամէ իթա վէ պունտա Արնավուտլարըն մաթլուպաթ վէ մագսատի իլէ, էսպապը մուճիպլէի թէչէպպիւսաթընը թաֆսիլ վէ պէյան իյլէմիշլեր սիր։

—Ռումելիի Շարգիտէ Ռուսիա ասքէրինտէն նէֆէր վէ զապիթ օլարագ անճագ սէքսէն տոգսան քիչի գալարընը, վէ օնլարը տախի յուլիսին 15 ինտէ ժէնէրալ Սթոլիպին ալըգ կիտէճէյինտէն, օ հալտէ Ռումելիի Շարգի քեամիլէն Ռուսիա ասքէրինտէն թախլիյէ օլունմուշ օլաճաղընը մահալլինտէն եազը յօրլար։

—Նէօյա Եունան ասքէրի պաղթէթէն հուտուտու թէճավուզ իտէրէք, տեօրթ թապուր ասաքիրի Շահանէյի էսկի իթտիքլերինէ տայիր տիւնքի կիւն պիր շախյա զուհուր իթմիշ իսէ տէ, գաթիէն ասը եօգ տուր։ Վոֆէն

—Պէյ օղլու միւթէսարրըֆլըղը թահրիրաթ միւտիրի Շէմսի պէյ զապթիյէ նէզարէթի մէճլիսի ֆըրդա պաշ քեթապէթինէ թային պույրուլմուշ տուր։

— Գօլաս ճանիպինէ կիթտիքլէրինի տիւնքի նիւսխէմիզտէ եազտըրմըշ զապրթանտէն միրալայ Սահա պէյէ իւչիւնճիւ ըրիթպէտէն Օսմանիյէ նիշանը իհսան պույրուլմուշ տուր։

ԻԼԱՆ

Ալթընճը տայիրէ տախիլինտէ պույուրան համալլարըն նազլիտէճէքլերի էշտա իչիւն ալաճագլարը իճիւրաթը միւպէյին Ցայիրէ ճանիպինտէն պու քէրրէ թանզիմ օլունան թարիֆատէն պիրէրնիսսէսի գօմիսէր մէվգիլերիյլէ ասաքիրի զապթիյէի Շահանէ մերքէզլերինին եանլարընա թատիդ գելընտը միսրու, իչտու թարիֆալէրտէն իսթէյէնլերէ վերմէք իւզրէ պիրեր մըգտար տախի մէվզը զօմիսէրլերինէ թէվզի վէ իթա օլունմուշ օլտուղունտան, մէգքիւր թարիֆայի կէօրմէք վէ եա ամագ իչիւն զևքը օլունան մերքէզլեր իլէ մէվզի զօմիսէրլերինէ միւրաճաաթ, վէ իչտու թարիֆատ մուհարրէր ֆիյաթտան ֆազլա իւճրէթ իսթէյէն համալլար օլուր իսէ, ասդրուտան տոզրույա Ցայիրէյէ վէ եախօտ մէվգիի մերգումէ զօմիսէրլերինէ պէեանը քէյֆիյէթ օլունմասը իլան վէ իսթարընա իպթիտար գելընը։

10/22 Յուլիս 1879

ԸՍԼԱՀԱԹ
ՎԷ
ԹԱԳՍԻՄԻ ՎԻԼԱՅԱԹ

Տէֆթաթէ սէոյլէտիք, եւինէ սէոյլէմէքտէն չէքինմէյիզ, վէ թէքբար թէքբար սէոյլէմէքտէն վազ կէչէմէյիզ, եւինէ սէոյլէրիզ քի ըսլահաթա մուպաշէրէթ օ-լունմանդն զէմանը կէչէյօր տէրիզ։ Խաղինէ միւզայիգաստա տը՝ տէվլէթ հալա պիր դաչ մէսէլէ իլէ մէչզուլ տուր, պին տիւրլիւ մէվանի պին տիւրլիւ միւչքիլաթ վար տը՝ պունլարը ինքեար իտէմէյիզ, լաքին եւինէ ըսլահաթա միւպաշէրէթ օլունմանդն զէմանը կէչէյօր տէրիզ։ Խաղինէ միւզայիգաստա օլտուղու իչիւն, տէվլէթէ հէր կիւն պիր մէսէլէ չէդմադտա, վէ մէյտանտա օլան մէսէլէլէր հալա օլունմամադտա օլտու իչիւն տահա զիյատէ ըսլահաթա իհթիյաճ վար տը՝ պու սէպէպլէրտէն թօլայը ըսլահաթա տահա զիյատէ միւսարաաթ օլունմայը տը տէրիզ։

Լէքսեր խաղ թարաֆընտան ըսլահաթա մանի օլտուղու զանն օլունան սէպէպլէրի, պիզ պիլաբս ըսլահաթն իհրասընը թաահիլ իտէճէք էսպապտան ատա իտիյօրուզ։

Ինսան իչիւն էն կիւզէլ մէքթէպ էն պէյիւք տէրս, պաշընա կէլէն պէլալար վէ միւսիպէթլէր տիր։ Զէքայի պէլա վէ միւսիպէթէտէն իպրէթ ալամաեան ատէմ, հիչ պիր վազըթ պէլա վէ միւսիպէթտէն գուրթուլամազ։ Պու սէօզ պէյքի աճը տը՝ ֆադաթ խասթալարը էյի իտէն իլաճլարը իչինտէ թաթլըսը բէք նասիր պուլունուր։ Պիզ իսէ տէվլէթին վէ ումում Շարգ ագվամընը խայրխահ պուլունտուղումուզտան, սէօզիւն թաթլըսը վէ խօշ կէօրիւնէնի տէյիլ, պէլքի տօղրուսունու վէ ֆայիտէ իտէճէք օլանը սէօյլէմէք իսթէրիզ։

Տէվլէթին պու տէֆա տիւչար օլտուղու միւսիպէթլէր վէ հալա իւզէրինտէն աթամամադտա պուլունտուղու միւչքիլաթը ինթաճ իտէն սէպէպը հագիգի նէ՞ տիր։ Պու չէյլէրին ասլ ու էսասը ադանըլըր իսէ, հիչ շիւպհէ եօք տուր քի, ըսլահաթըն իհրա օլունմամասը մատատէսինտէն պաշդա պիր չէյ օլմատըզը թէպէյեւուն իտէճէք տիր։

Պինտէն ալէյհ տէվլէթին ղայլէրի չօղ տուր, խաղինէսի միւզայիգաստա տը՝ հէլէ պունլարա պիր չարէ պուլունսուն տա, սօնրա ըսլահաթա պագըլըր տէնիլիր իսէ, միւհթաճ պուլունտուղումուզ ըսլահաթըն նէվ վէ էհէմմիյէթի անլաշըլմամըշ օլուր։ Տէվլէթ հալա զայլէրտէն, վէ խազինէ միւզայիգաստան գուրթուլամամադտա օլտուղունտան, պիր ան էվվէլ ըսլահաթա միւպաշէրէթ օլունմայը տը՝ տէր իսէք, օ վազըթ միւհթաճ պուլունտուղումուզ ըսլահաթըն մահիյէթ վէ էհէմմիյէթինի անլամըշ օլտուղումուզու խպաթ իտէրիզ։

Էվվէթ, տէվլէթի զայլէրտէն, խազինէյի միւզայիգաստան գուրթարաճագ անճագ ըսլահաթ տը։ Ըսլահաթ ագչէսիզ օլամազ, ագչէ պուլունսունտա, սօնրա ըսլահաթա միւպաշէրէթ օլունսուն տէմէք, պիր չէյի էքմէզտէն մահսուլունու ալմայը տիւչունմէէ պէնղէր քի, պու տա միւմքին օլամազ։ Ըսլահաթ իհրա օլունմադտան էվվէլ, պուլունաճագ ագճէ անճագ իսթիգրաղ թարիգի իլէ էլէ կէչէպիլիր, հալպու քի իսթիգրաղընը բէք տէ միւմքին օլմասը ղէօրիւլմէքտէ օլտուգտան պաշգա, էլբօթատան այընաճագ ագչէնին նէ մզդատը ըսլահաթ իհրասընա թաբիսա օլունապիլէճէյի մալիւմ տէյիլ տիր։ Էօյլէ պիր իսթիգրաղընը իսէ, իլէտուտէ խաղինէի տէվլէթի տահա պէօյիւք միւզայիգա վէ միւչքիլաթա տիւչիւրէճէյինտէ շիւպհէ եօք տուր։

Հէր հալտէ պահսըմըզ մալիյէ վէ իսթիգրաղա տայիր օլմասընընտան, իսթիգրաղընը խազինէնէ միւֆիտ մի եօգսա մուդիրը մի օլտուղու պահսընա կիրիչմէեէլիմ։ անճագ իսթիգրաղ ագտընը բէք տէ միւմքին օլամայաճաղը արթըգ անլաշըլըգընտան, վէ ըսլահաթա պիր սաաթ էվվէլ միւպաշէրէթ օլունմագ իւզրէ օլան իհթիյաճըմըզ իսէ, տէրէճէի նիհայէտէ պուլունտուղունտան, ըսլահաթըն՝ ահվալը մալիյէնին ըսլահընա թաալիդ՝ օլունմասը, միւմքին պիր իչին մուհալ պիր իշէ թաալիդ օլունմասը կիպի եօլսուզ պիր շէյ օլտուղունու, վէ պունուն տա հագդըմընտա բէք մուղիրը օլաճաղընը իսպաթ իթմէք իսթէյօրուզ։

Ինկիլիզլէրին պիղիմէյլիյիմիզի, պիզ իսթէմէյիմիզ գատար իսթէմէճէճլէրինտէ հիչ շիւպհէ եօք տուր։ պունուն իլէ պէրապէր օնլար քէնտի մէնֆաաթլարընը տէվլէթը Ալիյէնին պագասընտա պուլտուգլարընտան, վէ պու տէվլէթին ըսլահաթ իհրա իթմէքսիզին պագասը թէէմին օլունամայաճաղընը պիլտիքլէրինտէն, օնլար տա Շարգտա ըսլահաթըն ատէմը իհրասընը բէք պէօյիւք պիր թէլաշ իլէ կէօրմէքտէ, վէ պունուն սէպէպինի սօրմադտա տըրլար։ Լօնտրա Բարլամէնթօսունտա պու պապտէ պիր վազըթտան պէրու իյրատա օլունմադտա օլան սիվալար թէլէկրաֆլարտան ճիւմլէնին մալիւմիւ օլմուշ տուր։

Իչթէ ինկիլիզլէրին պու թէքլաշընտան ըսլահաթըն նէ գատար էհէմմիյէթի օլտուղունու, վէ օնլար պու գատար թէլաշ իտէր իսէ պիզիմ նէ՞ գատար թէլաշ իթմէճէ հագդըմըզ օլտուղունու անլամալըզ։ Ինկիլթէրրա գազէթէսու ատամլարընը վէրտիքլէրի ճէվապլար իսէ, ինկիլիզլէրի իսքեաթ իտէպիր իսէ տէ, պիզի իսքեաթ իտէմէզ։ Ջաթը հազրէթը Բաահչահինին ճիտտի սուրէթտէ ըսլահաթ իհրասը նիյէթը գաթիյէսինտէ պուլունտուգլարը —պու հագիգէթի պիլմէէէն էճնէպիլէր իչիւն պայիսի թէէմին օլապիլիր իսէ տէ,— պիզ պունուզաթէն պիլտիյիմիզտէն, վէ Բաահչահէն պու հիւնիւ նիյէթլէրինտէն էճիյէթիմիզ պէր քէմալ պուլունտուղունտան, պու ճէվապ պիզիմ իչիւն ճէվապ օլամազ։ Պիզ Բաահչահէն նիյէթլէրինի իհրայա մէմուր օլանլարըն պիր սաաթ էվվէլ Ֆիլիպյաթա թէշէպպիւս իթմէլէրինի արզու իտէեօրուզ։ պունու կէօզիւմիզ իլէ կէօրտիյիմիզտէ էճնիյէթ հասըլ իտէճէյիզ։

Լօրա Սալիսպուրի պէօյլէ պիր ճէվապը ինկիլիզլէրի իսքեաթ իչիւն տախի լազըմ օլաճաղընը տէրք իտէրէք, Անատօլուճա ըսլահաթա թէշէպպիւս օլունտուղունու, վէ Ռումէլիճէ ըսլահաթ իհրասը իչիւն Պաբը Ալի իլէ միւզաքէրաթա կիրիշիլտիյինի պէյան խայօր։ Մինչարիէյհ էրմէնիսթանա Շարգի Ռումէլի ուսուլը իտարէսի իհրասընընն միւմքին օլուպ օլամայաճաղընը անլամադ իւզրէ, օթարաֆլարա դօմիսէրլէր կէօնտէրիլտիյինի, վէ Միտհաթ բաշանըն ումում Սուրիաճա ըսլահաթը էսասյէ իհրասընա կիրիշտիյինի պէյան իտիյօր։

Անճագ պիզ պիլիյօրուզ քի, էրմէնիսթան վէ սայիր Անատօլու թարաֆլարընա կէօնտէրիլէն գօմիսէրլէրին վազիֆէ վէ մէմուրիյէթի անճագ մուվագգաթ պիր թագըմ իսթիքլալլարընն թէսվիյէսի իլէ, ճիւզիյաթ գապիտինտէն պիր թագըմ ըսլահաթըն իհրասընտան իպարէթ օլուպ, լազըմ օլան ճիտտի վէ էսասը ըսլահաթը իհրա իթմէյէ նէ գօմիսէրլէր, վէ նէ տէ Միտհաթ բաշա հազրէթլէրի մէէզուն վէ միւգթէտիր տիր։

Պու զէվաթըն միւգթէտիր օլմասընընտան պէյան իթմէքտէն մագսէտիմիզ, քէնտի իգթիտարը զաթիլէրինի ինքեար իթմէք տէյիլ տիր։ անճագ պունլարըն իգթիտարը նէ գատար պէօյիւք օլա, եւինէ գուվվէթի պէէրիյէնին միւթէհամմէլ պուլունտուղու տէրէճէտէն զիյատէ օլամազ։ հալ պու քի, էրմէնիսթան, Անատօլու, Սուրիա վէ սայիրէ կիպի Ասիանըն ճէսիմ պիր գաչ գըթասընը իսլահ իթմէք իչիւն, էսքի եունանիլէրին թէսավվուրվէ թէխայեուլ իթտիքլերի Հէրէ-լ գուվվէթինտէ, վէ օգուվվէթէ կէօրէ, ագլա մալիք պիր ատէմին պիլէ խարճը տէյիլ տիր։ Խուսուսի իլէ քի գօմիսէրլէրին հէր պիրի եալընըզ պիր գաչ մատտէնին ֆասլ ու բայէթինէ մէմուր պուլունտուղու կիպի, Միտհաթ բաշա հազրէթլէրի տախի ճօղրաֆիալարտա Սուրիա նամը իլէ եատ օլունան գըթանըն ըսլահանա մէմուր օլմայը, պու գըթանըն պիր բարչասը օլան Շամ վիլայէթինին վալիսի տիր։ Միտհաթ բաշանըն ըսլահաթ իհրասընտաքի գուվվէթ վէ իգթիտարընը ինքեար իտէմէյիզ։ անճագ օ ըսլահաթը միւհթաճ պուլունտուղումուզ ըսլահաթը էսասյէ վէ ումումիյէտէն ատա իտէմէյիզ։ Պու ըսլահաթ միւշարիէյհին վազթը իլէ թունա վէ Պաղտատտա իհրա իթմէյի ըսլահաթ նէվինտէն օլապիլիր։ պու ըսլահաթ իսէ էսասը պիր շէյ օլմայը, Միտհաթ բաշա հազրէթլէրի թարաֆընտան եաբըլարգտան սօնրա, խալէֆլէրի օլաճագ տիկիր պիր զաթ թարաֆընտան պօղուլապիլիր, թունա վէ Պաղտատտա պօղուլտուղու կիպի։ Էհասը պու ըսլահաթ վալիլէրին քէյֆինէ միւթէվագգէթ իհրասթատան իպարէթ տիր։

Պունուն իչիւն կէչէն կիւնքի պէնտը մահսուսումուզտա տէտիյիմիզ կիպի, պու պէնտտէ նէթիճէ վէրմէք իչիւն տէ, եւինէ օ ֆիքը վէ գաֆտէյի թէքբար իտէրէք տէրիզ քի, ըսլահաթը էսասյէ իհրա իտէպիլմէք իչիւն, իպթիտա մէմալիքի Օսմանիյէյի ճօղրաֆիա գաֆտէսինճէ, վէ էհալինին ճէնսիյէթինճէ պիր դաչ տաիրէյէ թագսիմ իտուպ, հէր պիր տաիրէյէ մահսուս պիր ֆոնդ-ֆոնդ վէրմէլի։ Օ վազըթ վալիլէր օ ֆոնդ-ֆոնդլարընն սահիպլէրի վէ ամիրլէրի օլմայը, մէմուրլարը օլաճագլարընտան, վէ ֆոնդ-ֆոնդլարընն պիր հարֆընը պիլէ տէյիշթիրմէյէ միւգթէտիր օլամայը, եալընըզ նիզամաթըն իհրասը իլէ միւքէլլէֆ օլաճագլարընտան, պիր վալինին եաբըլըգընը տիկէրի պօղմայա միւգթէտիր օլամայաճագ տը։

Պու ֆոնդ-ֆոնդլար իսէ էօյլէ վալիլէր վէ գօմիսէրլէր թարաֆընտան, վէլէհասը հէր մէմլէքէթտէ եալընըզ պիր ատամ թարաֆընտան թէրթիպ վէ իճրա օլունապիլէճէք չէյլէր օլմայը, Շարգի Ռումէլինտէ օլտուղու կիպի, պիր հէյէթը մախսուսէ թարաֆընտան թէրթիպ օլունմագ իգթիզա իտի։

Իչթէ պէօյլէ պիր չէյ թէչէպպիւս օլունտուղունու կէօրտիւյիմիւզտէ, օ վազըթ ճիտտի սուրէթտէ ըսլահաթա թէչէպպիւս օլունտուղունա քէսպը իթմինան իտէպիլիրիզ։ Պունա թէչէպպիւս օլունմագ իչիւն իսէ, նէ ահվալը մալիյէնին ըսլահընա, վէ նէ տէ գալան պիր թագըմ մէսէլէլէրին իքմալինէ պէքլէմէք իգթիզա իտէր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻԻԹԷՖԷՐԻԴԷ

Հօլանտալըլարընն Աչին ալէյհինտէ մուհարէպէ ելան տէվամ իթմէքտէ օլտուղու մալիւմ տիր։ Սօն բօսթա իլէ էվրօպատան վիրուտա իտէն զաղէթալարընն րիվայէթինէ կէօրէ, Աչինլուլէր ալէյհինտէ մուամէլաթը հարպկիյէ ճիւզի միւտտէթ թաթիլ իթմիշ իքէն, պու տէֆա թէքբար պաշլայը, քէսպի չիտտէթ իթմիշ վէ տէօրթ ատէտ իսթիհքեամլարը ալընմըշ տը։ Աչինլուլար պիր խայլը մուհարէպէլէրտէ մաղլուպ վէ միւղմէհիլ օլմուշլար, վէ քիւլիյէթլիւ թէլէֆաթ վէրմիշլէր տիր։

—

Սթամպօլտան 14 յուլիս թարիխիլէ եաղլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Եունան մէսէլէսինտէն տօլայը Պաբը Ալիյէ աթիտէքի իբի չարթ թէքլիֆ օլունմուշ տուր, եանի,

1° Մ. Լայարտըն թէքլիֆլէրինի գապուլ իթմէք, Թիւրքիանըն մէնաֆիինի ինկիլթէրրայա թէվտի իյլէմէք, վէ Եանեայը էլտէ սագլամագ։

2° Միւղաքէրաթ իչիւն մուրախխասլար թային իթմէք, վէ Եունան մուրախխասլարը իլէ պիր իխթիլաֆը էֆքեար վուգու պուլմայընճա, տիւվէլի մուազզամանընն թէվասսութը ումումիսինէ միւրաճաաթ իյէմէք։

Պիզ պու թէլէկրաֆը պիթթէրճէմէ հէր նէ գատար տէրճ իթմիշ իսէք տէ, խուսուսիյլէ պիրինճի ֆըզրասընընն սըհհէթ վէ եա ատէմը սըհհէթինէ քէֆալէթ իտէմէյիզ։

Եէնէ մէգքիւր թէլէկրաֆընն ըիվայէթինէ կէօրէ, Պաբը Ալի խարիվէյէթը Մըսրիյէնին ֆէրմանընտաքի էվլատիյէթ վէրասէթի պէնտինի լաղվ իթմէք իսթէօր իմիշ։

—

Ռուսիանին պէօյիւք վէ մուհիմ չէհիրլէրինտէն օլան Իրդուշ չէհրինին նիհիլիսթէր թարաֆընտան եանկընա վէրիլտիյի վէ պու չէհրին պիր խայլի ճէսիմ էպնիյէլէրի միւհթէրէք օլտուղու վէ քիւլլիյէթլիւ զարար ու խասար վուգու պուլտուղու մալիւմտիր։

Պու եանկընտա հարիգզէտէկանա թէվզի օլունմագ իւզրէ, Ռուսիա իմբէրաթօրու թարաֆընտան 20000 ռուպլի իանէ վէրիլմիշ վէ պու իանէ պա թէլէկրաֆ չէհրը մէգքիւրէ թէպլիղ օլունմուշ։

ՄԻՋԵԱԹԻՊ

Մարտին մուխպիրիմիզտէն վիրուտա իտէն մէքթուպ տը։

18 յունիս 1879

Գօմիսէր Անտոն Մանաս էֆէնտի հազրէթլէրի պու տէֆա պուրայա մուվասէլէթ իտէրէք, ալայիզրէ, օթարաֆլարա դօմիսէրլէր կէօնտէրիլտիյինի, վէ Միտհաթ բաշանըն ումում Սուրիաճա ըսլահաթը էսասյէ իհրասընա կիրիշտիյինի պէյան իտիյօր։

Անճագ պիզ պիլիյօրուզ քի, էրմէնիսթան վէ սայիր Անատօլու թարաֆլարընա կէօնտէրիլէն գօմիսէրլէրին վազիֆէ վէ մէմուրիյէթի անճագ մուվագգաթ պիր թագըմ իսթիքլալլարընն թէսվիյէսի իլէ, ճիւզիյաթ գապիտինտէն պիր թագըմ ըսլահաթըն իհրասընտան իպարէթ օլուպ, լազըմ օլան ճիտտի վէ էսասը ըսլահաթը իհրա իթմէյէ նէ գօմիսէրլէր, վէ նէ տէ Միտհաթ բաշա հազրէթլէրի մէէզուն վէ միւգթէտիր տիր։

Պու զէվաթըն միւգթէտիր օլմասընընտան պէյան իթմէքտէն մագսէտիմիզ, քէնտի իգթիտարը զաթիլէրինի ինքեար իթմէք տէյիլ տիր։ անճագ պունլարըն իգթիտարը նէ գատար պէօյիւք օլա, եւինէ գուվվէթի պէէրիյէնին միւթէհամմէլ պուլունտուղու տէրէճէտէն զիյատէ օլամազ։ հալ պու քի, էրմէնիսթան, Անատօլու, Սուրիա վէ սայիրէ կիպի Ասիանըն ճէսիմ պիր գաչ գըթասընը իսլահ իթմէք իչիւն, էսքի եունանիլէրին թէսավվուրվէ թէխայեուլ իթտիքլերի Հէրէ-լ գուվվէթինտէ, վէ օգուվվէթէ կէօրէ, ագլա մալիք պիր ատէմին պիլէ խարճը տէյիլ տիր։ Խուսուսի իլէ քի գօմիսէրլէրին հէր պիրի եալընըզ պիր գաչ մատտէնին ֆասլ ու բայէթինէ մէմուր պուլունտուղու կիպի, Միտհաթ բաշա հազրէթլէրի տախի ճօղրաֆիալարտա Սուրիա նամը իլէ եատ օլունան գըթանըն ըսլահանա մէմուր օլմայը, պու գըթանըն պիր բարչասը օլան Շամ վիլայէթինին վալիսի տիր։ Միտհաթ բաշանըն ըսլահաթ իհրասընտաքի գուվվէթ վէ իգթիտարընը ինքեար իտէմէյիզ։ անճագ օ ըսլահաթը միւհթաճ պուլունտուղումուզ ըսլահաթը էսասյէ վէ ումումիյէտէն ատա իտէմէյիզ։ Պու ըսլահաթ միւշարիէյհին վազթը իլէ թունա վէ Պաղտատտա իհրա իթմէյի ըսլահաթ նէվինտէն օլապիլիր։ պու ըսլահաթ իսէ էսասը պիր շէյ օլմայը, Միտհաթ բաշա հազրէթլէրի թարաֆընտան եաբըլարգտան սօնրա, խալէֆլէրի օլաճագ տիկիր պիր զաթ թարաֆընտան պօղուլապիլիր, թունա վէ Պաղտատտա պօղուլտուղու կիպի։ Էհասը պու ըսլահաթ վալիլէրին քէյֆինէ միւթէվագգէթ իհրասթատան իպարէթ տիր։

Պունուն իչիւն կէչէն կիւնքի պէնտը մահսուսումուզտա տէտիյիմիզ կիպի, պու պէնտտէ նէթիճէ վէրմէք իչիւն տէ, եւինէ օ ֆիքը վէ գաֆտէյի թէքբար իտէրէք տէրիզ քի, ըսլահաթը էսասյէ իհրա իտէպիլմէք իչիւն, իպթիտա մէմալիքի Օսմանիյէյի ճօղրաֆիա գաֆտէսինճէ, վէ էհալինին ճէնսիյէթինճէ պիր դաչ տաիրէյէ թագսիմ իտուպ, հէր պիր տաիրէյէ մահսուս պիր ֆոնդ-ֆոնդ վէրմէլի։ Օ վազըթ վալիլէր օ ֆոնդ-ֆոնդլարընն սահիպլէրի վէ ամիրլէրի օլմայը, մէմուրլարը օլաճագլարընտան, վէ ֆոնդ-ֆոնդլարընն պիր հարֆընը պիլէ տէյիշթիրմէյէ միւգթէտիր օլամայը, եալընըզ նիզամաթըն իհրասը իլէ միւքէլլէֆ օլաճագլարընտան, պիր վալինին եաբըլըգընը տիկէրի պօղմայա միւգթէտիր օլամայաճագ տը։

Պու ֆոնդ-ֆոնդլար իսէ էօյլէ վալիլէր վէ գօմիսէրլէր թարաֆընտան, վէլէհասը հէր մէմլէքէթտէ եալընըզ պիր ատամ թարաֆընտան թէրթիպ վէ իճրա օլունապիլէճէք չէյլէր օլմայը, Շարգի Ռումէլինտէ օլտուղու կիպի, պիր հէյէթը մախսուսէ թարաֆընտան թէրթիպ օլունմագ իգթիզա իտի։

Իչթէ պէօյլէ պիր չէյ թէչէպպիւս օլունտուղունու կէօրտիւյիմիւզտէ, օ վազըթ ճիտտի սուրէթտէ ըսլահաթա թէչէպպիւս օլունտուղունա քէսպը իթմինան իտէպիլիրիզ։ Պունա թէչէպպիւս օլունմագ իչիւն իսէ, նէ ահվալը մալիյէնին ըսլահընա, վէ նէ տէ գալան պիր թագըմ մէսէլէլէրին իքմալինէ պէքլէմէք իգթիզա իտէր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻԻԹԷՖԷՐԻԴԷ

Հօլանտալըլարընն Աչին ալէյհինտէ մուհարէպէ ելան տէվամ իթմէքտէ օլտուղու մալիւմ տիր։ Սօն բօսթա իլէ էվրօպատան վիրուտա իտէն զաղէթալարընն րիվայէթինէ կէօրէ, Աչինլուլէր ալէյհինտէ մուամէլաթը հարպկիյէ ճիւզի միւտտէթ թաթիլ իթմիշ իքէն, պու տէֆա թէքբար պաշլայը, քէսպի չիտտէթ իթմիշ վէ տէօրթ ատէտ իսթիհքեամլարը ալընմըշ տը։ Աչինլուլար պիր խայլը մուհարէպէլէրտէ մաղլուպ վէ միւղմէհիլ օլմուշլար, վէ քիւլիյէթլիւ թէլէֆաթ վէրմիշլէր տիր։

Բատիշահը թէպաարէվվէր էֆէնտիմիզ հազրէթլէրինին թէզայիւտի էօմր ու իգպալը շահանէլերի հագգընտա պուրա էհալիսինին տավաթ վէ թէմէննիյաթընը, վէ պու սըրատա խալրաղ իյլէտիյի մէսրուրիյէթի թարիֆ իթմէք մուհալ գապիլինտէն տիր։ Մէմուլ օլունուր քի միւշարիէյհ գօմիսէր, քէնտի տիրայէթ վէ ատալէթ վէ թէճրիւպէսի սայէսինտէ էհալինին րիֆահ ու սաատէթ վէ ասայիշինի թէտարիք իթմէեէ մուվաֆֆագ օլաճագ տը։

ԱՅՆԹԱՊ

Այնթապտան խուսուսի օլարագ թարաֆըմըզա եազըլըրընա կէօրէ, պիր իբի այ մուգատէմ Ամբեամանտան պիր իբէք քէճիսի թիւճճարը շէհրը մէգքիւրէ կէլէրէք, բրօթէսթան ըէխսի ռուհանիսի Գրիգոր էֆէնտինին մախտումու պօյաճը Արթին նամ քիմէսնէ, մէրգում թիւճճարտան պա սէնէտ վէ քէֆալէթ, օն ալթը պուչուգ լիրալըգ քէճի եանի դապա իբէք թօխում մուպայաա իտէր։ Միւատէթի մուայէնէսի միւնդազիյէ օլտուգտա՝ սահիպի մաթլուպ, մէրգում Արթինտէն հագգընը թալէպ իթտիկինտէն, պու թօխումտան զարար իթմիշ օլտուղու իչիւն մէտեուն հիտտէթ իտէր, վէ բարայը խթէմէսինի քէնտիսինէ էօյրէթմէք իչիւն սահիպի մաթլուպ ալէյհինտէ պիր վահչիլիք ըլանը թէրթիպ իյլէր։ Չէօյլէ քի, մէրգում Արթին՝ ալաճագ սահիպինի պիր թագրիպ քէնտի պօյախանէսինէ եագընն պուլունան պէքիր աղանըն խանէսինէ ճէլպ իտիպ, օրայա կիրէր կիրմէզ իբի իչ քիչի, օ Արթին տէ պէրապէր պուլունտուղու հալտէ, պօղաղընա սարբլաբագ պօղմաղա դաստ իտէրլեր։ լաքին ալաճագլը՝ ճէպինտէն սէնէտի չէդարբլ Արթինէն եիւզիւնէ ֆըրլատը, վէ պէօյլէճէ եագայը սըյրըրը։ Ֆադաթ պիչարէ Արթինին պու պարպարլըգ բլանը պիր չէնէ եարամամըշ վէ իլէ չէհրիմիզէ տախիլ օլմուշ տը։ Էֆէնտիի միւշարիէյհ չէհիրտէն պէշ սաաթ ուզագ իքէն, պիլճիւմէ իսլամ վէ խրիսթիան միւթէպերանը վէ միլլը միխթէլիֆէ բուէսայի բուհանիյէսիյլէ բէհապինի պարկիրլերէ բաքիպէն իսթիգպալէ կիթմիշլեր տիր։ Պունլարտան սոնրա քէզալիք մութասարրրֆ վէ պիլճիւմէ մէմուրլարն տախի չէհիրտէն տիշարը չըդարագ միւշարիէյհ Մանաս էֆէնտիյի էսթիզ պալ իթմիշ, վէ պէօյիւք զիյնէթլէ չէհիրէ կէօթիւրմիշլեր տիր։ Շէհիրտէ իսէ ահալի խընճախընճ սօգագլարտա վէ տամարտա տուրարագ էֆէնտիյի միւշարիէյհի սէլամլամագտա իտի։ Քէօյ վէ գասապալարտան տախի խայրճա աղալար վէ Ֆիւրալեր գօմիսէրլէ կէլէճէյինի խապէր ալարագ, պուրայա կէլմիշ վէ էհալի իչինտէ պուլունմուշլար իտի։

Մէդքիւր իսթիգպալ վէ գապուլ ալայը՝ հիւքիւմէթ գօնագընա գատար իլերիլէյիպ, Մանաս էֆէնտինին վիրուտի օրատա պիլճիւմէ բուէսայի բուհանիյէ թարաֆընտան թէպլիք ֆօլունմուշ տուր։ Պատէհու միլլէթիմիզին էրմէնի գաթօլիյի միւթէպէպէրանընտան Քէնարիեանց էֆէնտինին խանէսինէ ինէրէք օրատա խթիրահաթ պույուրմուշլար տը։

Բատիշահը թէպաարէվվէր էֆէնտիմիզ հազրէթլէրինին թէզայիւտի էօմր ու իգպալը շահանէլերի հագգընտա պուրա էհալիսինին տավաթ վէ թէմէննիյաթընը, վէ պու սըրատա խալրաղ իյլէտիյի մէսրուրիյէթի թարիֆ իթմէք մուհալ գապիլինտէն տիր։ Մէմուլ օլունուր քի միւշարիէյհ գօմիսէր, քէնտի տիրայէթ վէ ատալէթ վէ թէճրիւպէսի սայէսինտէ էհալինին րիֆահ ու սաատէթ վէ ասայիշինի թէտարիք իթմէեէ մուվաֆֆագ օլաճագ տը։

ԱՅՆԹԱՊ

Այնթապտան խուսուսի օլարագ թարաֆըմըզա եազըլըրընա կէօրէ, պիր իբի այ մուգատէմ Ամբեամանտան պիր իբէք քէճիսի թիւճճարը շէհրը մէգքիւրէ կէլէրէք, բրօթէսթան ըէխսի ռուհանիսի Գրիգոր էֆէնտինին մախտումու պօյաճը Արթին նամ քիմէսնէ, մէրգում թիւճճարտան պա սէնէտ վէ քէֆալէթ, օն ալթը պուչուգ լիրալըգ քէճի եանի դապա իբէք թօխում մուպայաա իտէր։ Միւատէթի մուայէնէսի միւնդազիյէ օլտուգտա՝ սահիպի մաթլուպ, մէրգում Արթինտէն հագգընը թալէպ իթտիկինտէն, պու թօխումտան զարար իթմիշ օլտուղու իչիւն մէտեուն հիտտէթ իտէր, վէ բարայը խթէմէսինի քէնտիսինէ էօյրէթմէք իչիւն սահիպի մաթլուպ ալէյհինտէ պիր վահչիլիք ըլանը թէրթիպ իյլէր։ Չէօյլէ քի, մէրգում Արթին՝ ալաճագ սահիպինի պիր թագրիպ քէնտի պօյախանէսինէ եագընն պուլունան Պէքիր աղանըն խանէսինէ ճէլպ իտիպ, օրայա կիրէր կիրմէզ իբի իչ քիչի, օ Արթին տէ պէրապէր պուլունտուղու հալտէ, պօղաղընա սարբլաբագ պօղմաղա դաստ իտէրլեր։ լաքին ալաճագլը՝ ճէպինտէն սէնէտի չէդարբլ Արթինէն եիւզիւնէ ֆըրլատը, վէ պէօյլէճէ եագայը սըյրըրը։ Ֆադաթ պիչարէ Արթինին պու պարպարլըգ բլանը պիր չէնէ եարամամըշ վէ

իշմէ յետոյ չըզլաց եւ ինչ բարալար թէմամբ յետ թահսիլ օրունուշ, վէ քէնտի իթիւյի ճանաւարլըգ տա քէնտիսինէ գալմըշ տըր։ Անճադ շուրասընա չօդ թէէսսիւֆ օրունուր քի, պէոյլէ պիր հարաքէթը նուհէվվարէ վէ վահշիյանէտե պուլունան չախս, պիր ճէօմաթ պաշըսընդն մախտումը պուլունմագտա տըր։

Աթիտէքի մէքթուպ իւքի իւչ կիւն էվվէլ մաթպաամըզա վիւրուտ իթմիշ իսէ տէ, եէրիմիզ միւսաատէ իթմէտիկինտէն պիզզարուր պու կիւնէ գալմըշ տըր։

ԺՈՒՌՆԱԼ

ԴԱՍ Դ. ԱՌ Պ. ԵՐԿԱՍՏԱՆ

Որպէս զի չիք յանիրաւութենէ արդարութիւն, այսպէս ի սուտենէ ճըշմարտութիւն։ Եղէշ.

Ոչ նուազ հիացմամբ կարդացի վերջին Տուսկուղեանդ, որ երկնապարգեւ հանճարոյդ եւ ոգեկենալ դրչիդ մեռասանօրեայ ճգնութեանցը լրումնըն էր. իսկ թէ գիսաւոր ստուգութեանցդ ալ վերջինն ըլար այս։

Նա՝ ոչ նուազ փոխադարձութիւն պարտիմ քեզ բաբէմոռնիմէ ինձ շնորհած դովեստիդ մասին, զորս ամենայն մեծարանօք կընդունէի, թէ որ այդ անհամ ու անլի զուարճաբանութեանցդ քողին ներքեւ նշմարած չըլլայի դարձեալ նոյն չարաչուք մախանքդ, որ միակ ձիրքդ լընիլ կը թուի, եւ որ վերջապէս վեմին նատիրն հասուցած է ոգեկ։ Երջանիկ կայան...։

Սակայն ես, Պ. ծաղրաբան, այս գրաւոնան ճամարտակութիւններդ ալ վերծանելէ յետոյ՝ ոչ ճարտարխօսութեան, ոչ պուհատութեան եւ ոչ բանահիւսութեան դասեր մտադիր չեմ քանաւ ընձեռել քեզ, զայդ նախանձելի պաշտօնը թողլով այնմ՝ որ այս ամենն կատարելութեանց վրայ ասելէ է ոգեբեր ա՝ ոգ ոգ Պ՝ոեթի եւ ունի միանդամայն անբնական ու անբանական զօդանջներդ ներդաշնակելոյ հաղուագիւտ բարեհրութիւնը (1)։

Դարձեալ, ուշ դիր՝ որ ոչ կոռաբոյծ յաղթասիրութիւնն եւ ոչ արուեստ ցոլացնելոյ սին տենչը թելադրած չեն ինձ այս հրապարակային դրչութիւններս, այլ միայն եւ միայն բարեկամաց ոմանց յորդորն ու հասարակաց օգուտը, զորս գայթակղական զրոյցներդ պատսպարել նչանաբան ընտրած էի ինձ առաջին յոդուածոյս սկիզբն։ Եւ արդարեւ խիստ ինն էր լուել ինձ, երբ յանդուգն հըրատարակութեանդդ մատալուտ վըտանդ ինքնին կը նշմարէի, «զի առաքինութիւն՝ ուր ոչն մոռնչէ ի տեսիլ յոռութեանց, չաղախի ի նոյնս»։

Գրուածոցս կարծեցեալ անիրաւութեանը դալով, յայտ մասին այնչափ ընդվայրաբան կը թուիս ինձ, որչափ զի մինչեւ ցարդ չես կրցած դոնէ դոյզն ապացուցիչ մը հաստատել այդ կարծեցեալ անարդարութիւնս՝ ընդդիմախօսդ գոլով. եւ ըստ այմ ենքնէսէն բերած վկայութիւնդ սուտ, զիւ ձայն բարբառոյ յանապատի մը եղած է՝ չուրջդ ամայի ոչնչութիւն մը տիրելով։

Հաստատենք զայս (վասն զի քեզ նման առանց ապացուցի վճիռ արձակելոյ նուաստութեան չեմք կրնար խոնարհիլ) հետեւեալ չորս պարբերութեամբք, որք խնդրոյն ամփոփումն եւ միանդամայն քոյ դատապարտութիւնդ կը պարունակեն։

Ա. Զրպարտութեան զօղանջ մը՝ առանց օրինաւոր քննութեան եւ առանց ապացուցի իբրեւ եղելութիւն հնարեցար ծախել հասարակութեան, մեք՝ խորհելով որ յոռութիւն մը եւ ստութիւն մը հրապարակաւ նշանակելն ու յայտնելը զայն կիսով չափ յաղթահարել է, զգուշացուցինք ըզքեզ որ այդպիսի փափուկ խնդրոյ վրայ տգիտօրէն չի շաղիաղիես միւսանգամ, վասն զի առաջի օրինաց և աշխարհի քնապէս անպարտ էր այն, որ ոչ դատախազ ունէր և ոչ օրինաւոր դատաստանաւ մը դատապարտեալ էր ի յանցաւորութիւն, և զոր սակայն վատահամբաւել ժպրհած էիր՝ չի մատնելով թէ ոմբասպանելմը առանց դենոբեան և դոպասպանի պարտաւոր հուլկէնը՝ ղբդբդալ և ընդամոյ գոբծ է դիայն։ Սակայն եթէ ծածուկ առելութիւն մը չէ այն, որ զքեզ առաջնորդած է այդ փաստապատիր հրատարակութեանց, եթէ՝ կըսեմք՝ ունիս արդարեւ օրինաւոր՝ վաւերական ապացոյցներ, զորս թերեւս հրապարակ հանել կը պատկառիս պընդնձի երեսօքդ, հրամէ, անհաւասիկ օրինաւոր ատեանը կազմեալ է, ահաւասիկ վարդապետն իւր վրայ եղած զրոյցներուն համար բողոքած է Կրօն. ժողովոյն և այս վերջինը դատախազ կը փնտռէ։ Բայց դու զայս արութիւնն յանձին չես բերած մինչեւ ցարդ, և այսու տեղի կուտաս մեզ կարծելոյ թէ ընթացքդ զուտ թշնամութիւն է, Պ. Անդգոյշ, դու որ ամենէն յառաջ եբիպոսարդական դէպքէ մատդ փաթթելով՝ ոմանց արհամարանք, այլոց զզուանք և բազմաց գայթակղութիւն պատճառելէ յետոյ՝ ապշութեամբ կը վարանիս տակաւին, թէ արդեօք համեստ լըսելեաց վիրաւորիչ խօսք մը ըսած ունիս։

Բ. Կուսակրօնութեան դրութիւնն իբրեւ յանցաւոր դատապարտեցիր, (2) ապա կարծեցեալ յանցանք մը՝ որ եղբոտն է նոյն դրոնիկն՝ վայրենի ատելութեամբ պատժել կամեցար. էր կը կարկաշես ուրեմն՝ երբ սոյն հակոտնեայ ասութիւններդ հակասութիւն կանուանեմք մեք տիրապէս, Պ. Տրամաբան, դո՞ւ որ յանուն բարոյականի կը հակառակիս եղեր կուսակրօնութեան, և ամենօրեայ եղելութեանց (իմա՝ ստութեանց) յառաջբերութեամբ կարկել կուզես ընդդիմախօսներդ առանց սակայն մատնելոյ թէ, օրինակ իմն, բժշկականութիւնը չի դատապարտուիր երբէք այնու զի բժիշկ ոմանք կը վարձանին նոսա։ Բայց յայտմանէ՝ առարկել թէ կուսակրօնութիւնը չէ ընդունելի՝ վասն զի ոմանք վարդապետք ուխտադրոյժ կըլլան, և ապա յարել՝ թէ ոմանք վարդապետք հարկաւորաբար կը զրժեն իրենց ուխտին, վասն զի կուսակրօնութիւնը չէ ընդունելի, այս՝ կատարեալ «յոռի շրջան» մընն է, պարոն, որ տրամաբանական խաբէութիւն կըսուի։

Գ. Երբ Մասի ու Փոռնչ, ընդ որս և մեք, անաչառ քննութիւն և յանձաւորին պատիժը կը խնդրեմք, երբ վարդապետին բողոքը, պատգամաւորաց յայտարարութիւնը և հասարակաց կարծիքը միաբան կը վկայեն թէ հրապարակած զրոյցներդ լոկ թշնամութեան արդիւնք են՝ ո՞ւր կը թողուս զայս մեղանդ և յո՞ կը դիմես գլխիբաց հոգմս արձակելով և վարդապետին հրաժարականին պատճառը խնդրելով, Պ. Խոպմարար, դու որ ինձ նման ո՛չ իրաւունք, ո՛չ կարողութիւն և ո՛չ հեղինակութիւն ունիս այդ թուեցեալ քննութիւններն ընելոյ, և ըստ այսմ «յանհնարութենէ իրին» փատտ բերելոյ ձեռնարկութեան մէջ մոլորած ես։

Դ. Իսկ Եէնի մահալէյի զոհագործութիւնք. ա՛հ 18 ամեայ պատանիները, Սրբականին ի զործ դրած բարոյական բռնաբարութիւնը և մանկահա՛ճակ ընծայելոյն լուռ մուռ արտասուքն՝ ի թթթել ական անհերեւութացո՞ն արդեօք, Թէոփիլ՝, որ հիմա ալ Կրօն. ժողովոյ կանոնագրութիւնն հարցանելով՝ խնդրէն դուրս վայրապար կը դանդաչես։ Իմ ի՞նչ փոյթս այդ կանոնագրութեան ճշգիւ գործադրութիւնն կամ ընդ հակառակն, քանի որ ես ոչ եկեղեցւոյ պաշտօնեայ և ոչ Կրօն. ժողովոյն որոշմանցը պատասխանատու մարմին մը չեմ, այլ իբրեւ ականատես թաղեցի կը վկայեմ միայն՝ թէ ձեռնադրութեան պարագայները ըստութեամբ ոսպած ես, զորս մինչեւ ցայսօր գոնէ յեղանակաւ իմն յետս կոչելոյ քաջասրտութիւնն ալ յանձին չես բերած, Պ. Քրքրիչ, դո՛ւ որ գործնական փորձ մը տուած ես այսու «խնդիր լքանելոյ» խնասակութեան։

Առանցմէ դուրս թողած ես այս անգամ Դեր. Ճերմակեանի քարոզիչը վրայ ըրած Ջոյիլեան ընարանութիւններդ, որոց մասին այժմեան լուութիւնդ սխուր հաստատութիւն մընէ այն ճշմարտութեան՝ թէ նոքա համարձակ նախանձու և պատրաստեալ թշնամութեան մը արդիւնք էին։ Սակայն չեմ կրնար զսպել զարձեալ ծիծաղս այն խղճալի բառադիտութեանդ վրայ ալ, որով Ընդհանրական (3) կոչականդ մեկնած ես ըստ չարի մասին՝ անշուշտ իմ վրայ ալ արատ մը չիելոյ առիթը ձեռքէ թողուլ չուզելով։ Վերհիսաւութիւնդ եթէ կը բարեհաճի՝ թող ընթեռնու միանդամ Տրամախօսական բացագանչութիւններդ, յորս վարդապետին երեսն 'ի վեր ամենայն պատկառանօք «երթա՛ս բարով» կը կանչես՝ ՅԻՄԱՐ անուանելով զայն։ Այս ալ իմ բարեկրթութեանս վերընծայելի է, Պարոն։

Մնա խաղաղութեամբ

ՉԳԱՍՏ

Իւսկիւտար, 4 Յուլիսի 1879

(1) Կը հաւատան թէ Մասի խըմդիրն իւր վաղեմի համբակին Տուսկուղեաններն համեմելոյ վերանանութիւնը կընկ՝ եղեր՝ անշուշտ գթալով Պ. Արիստաքսոսին հանդէտ ամլութեանը վրայ։

(2), Աւելորդ չեմ համարիր յայտանել աստանօր՝ թէ մեր Պ. Արիստաքսոսը, իբր երեք տարի յառաջ այս խնդրոյն վրայ Ցոյս հանդիսին հետ ճախող բանակռիւ մը բացած էր, որուն նմանապէս ճախող մը վերջ տուաւ։ Դարձեալ ոչ ոք մոռացած է տակաւին անցեալները Սէյամսրդի Լսարանին մէջ առողջաբանութեան վրայ իւր արտասանած գեղեցիկ և վսեմափառ ճառն, որ ունկընդրաց միաքը մինչեւ Մորմէդոսի գաւառներն յափրշտակեց։

(3). Իբր՝ ողորմելի. Գաղղ. մալէօռէս, «Գուսար Բարեացաց Թշուառական» Սաղ. ՃԼԶ.

ԹԷՎՃԻՀԱԹ

Բէնկրը սանճաղը միւթէսարրիքլրը՝ մէհաճիրլիյն գօմիսիօնու աղաբնտան իսլիմեա միւթէսարրիքը սապրգ Ֆէհիմ բաշայա,

Մարտին միւթէսարրիքլրը սապրգը խուրշիտ բաշայա,

Գարահիսարը Սահիպ միւթէսարրիքլրը՝ Ռումէլի պէյլէր պէյլէյի բայէսի իլէ Բէնկրը միւթէսարրիքը սապրգ Մուսթաֆա պէյ,

Մուշ միւթէսարրիքլրը՝ Լազիսթան միւթէսարրիքը սապրգ Օսման բաշայա,

Թէքքէ միւթէսարրիքլրը՝ Գարահիսարը Սահիպ միւթէսարրիքը Հաֆըզ Մէհմէտ պէյ,

Լազիսթան միւթէսարրիքլրը՝ Բայա միւթէսարրիքը սապրգ Հիւսէյին Ռիւշտի բաշայա թէվճիհ պույրուլմուշ տուր։

—

Տէրսաատէթ Աւսթրիա բոսթա միւտիրի Մ. Ֆօրէյէ իւշիւնճիւ Օսմանի,

Մուտվինի Մ. Ռինաուլէ տէօրտիւնճիւ ռիւթպէ մէճիտի նիշանը,

Ֆրանսա հիւքիւմէթի իսթիհքամ պինպաշըլարընտան օրուպ, նաֆիա տաիրէսինտէ միւհէնտիսլիք խըսմէթինտէ իսթիխտամ օրունմուշ օլան Մ. Գատօրա պէշինճի ռիւթպէ Մէճիտի նիշանը իհսան պույրուլմուշ տուր։

—

Աքէա պիտայէթ մահքէմէսի ռիյասէթը սանիսի, Թարապլուսը Շամ միւթէսարրիքը սապրգ Շաքիր պէյ,

Կիւմիւլճինէ պիտայէթ մահքէմէսի ռիյասէթը սանիսի Տիմոթէոդա Թահրիրաթ միւտիրլիկինտէ միւսթախտէմ Սաֆվէթ էֆէնտիյէ,

Միւտտայիի ումումի մուավինլիկի Լիւլէ Պուրկաս պիտայէթ մահքէմէսի պաշ քեաթիպի Սալիհ Թէվֆիք էֆէնտիյէ,

Թէքֆուրտաղը պիտայէթ մահքէմէսի ռիյասէթը սանիյէսի մահքէմէի իսթինաֆ վիլայէթի պաշ քեաթիպի Հիւսէյին էֆէնտիյէ,

Միւտտայիի ումումի մուավինլիկի, Տիմոթէոդա պիտայէթ մահքէմէսի սէր՝մուսթանթիքի էօմէր Անլի էֆէնտիյէ։

Կէլիպօլու պիտայէթ մահքէմէսի ռիասէթը սանիյէսի Գադա միւտ-

ԹԻ ԻՃՃԱՐԻՑԷ

ԻՏԽԱԼԱԹ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՖԻՅԱԹ	Լ. Օ.
ԶԷԽԱՑԻՐ			
Պոլոյ սէրթ, Աղօֆ	քիլէ	27–29	100
Լիպրա 58|60			
» սէրթ Ռումէլի	»	23–28	»
Լիպրա 55|60			
» երմշադ Թունա	»	21–24. 50	»
Լիպրա 56|59			
» » Ռումէլի	»	20–25. 50	»
Լիպրա 55|60			
Մըսըր պոլոյոյը	»		»
» » Թունա	»		»
» » Բօթի, Օրտու	»	13–13. 50	»
» » Ռումէլի	»	13–13. 25	»
Աբէա Թունա	»	9–9. 50	»
» Ռումէլի	»	9–9. 50	»
Եոլֆ	»	8–	»
Զավտար	»	–	»
ՏԱԳԻԳ			
Շէրլի ոնոս	չուվալը	83–88	»
Օրտինա ոնոս 1 ինճի ճինս	»	120–123	»
» » 2 ինճի ճինս	»	110–116	»
» » 3 վէ 4 ինճի ճինս	»	90–102	»
Գալա 1 ինճի ճինս	»	–	»
» 2 վէ 3 ինճի ճինս	»	88–95	»
ՕԳԴԱ ՄԱԼԸ			
Գահվէ Բիօ 1 ինճի ճինս	100 օդդասը	1000–	»
» 2 ինճի ճինս	»	900–950	»
» 3 ինճի ճինս	»	780–860	»
Շէյէր Հօլանտա վէ Թրիէսթէ	դանթարը	186–192	103
» Ֆրանսզ քէլէ, 5 քիլօկ.	»	230–	100
» » քէլէ 3 վէ 2. 50	»	235–	»

ԻՄՐԱՃԱԹ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՖԻՅԱԹ	Լ. Օ.
Պիպէր	օդդասը	5. 50	104
Զէվէ Պէնկալա	»	100–130	100
» Մատրաս	»	65–70	»
Բէրբէլ Ամէրիդա	սանտրդ	35–36	»
Մօմ Սգարաչէթ 8–9 քիլօկր.	»	53–60	»
» » 11–11. 70 »	»	90–98	»
Քօլա Ինկիլիզ	»	200–	»
Զայ Գոնկօ	օդդա	16–25	105
» Փէդօ	»	40–100	»
Բէրինճ ճէնօվա	չուվալ	42. 50 ֆր.	»
» Ինկիլիզ	»	162–165	100
Իսբէրնօ	20–25 օդ.	100	»
Բօմ Ինկիլիզ	10–12 կալ.	100	»
» Թրիէսթէ	18 »	100	»
Սայ եոլը Սիպէրիա	օդդա	12–12. 25	105
Զերվիշ եոլը	»	8. 25	»
Գոյրոյ եոլը Մօսգօֆ	»	7. 75	»
Տօն եոլը	»	6. 50	105
Խվէր սիյահ	»	34–44	120
» գըրմըզը	»	6. 50–	105
ՄԱՏԷՆ			
Պոթէր Ինկիլիզ	օդդա	12–12. 50	100
Զինէթ	100 օդդասը	68–70 ֆր.	
Գալայ	դանթար	475–	»
Գոլրշան	օդդա	2. 75–3	104
Թէնէքէ	2 սանտրդ	190–200	100
Գոբֆէյո	50 քիլօկր.	65–68	»
Ճամ	սանտրդ	18. 50–19 ֆ.	
Զէլէ Թրիէսթէ	»	175–	»
Տէմիր չպուդ	դանթար	42–44	»
» բագէթ	»	48–	106
» տէյրմի	»	50–	»
» չբպուդ Շուէտ	»	86–90	»
» բագէթ Շուէտ	»	92–94	»

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՖԻՅԱԹ	Օ. Լ.
Բոմպոռ Մըսըր	օդդասը	4. 75	100
» Անատօլու	»	7. 75–8. 25	»
Եոբոլը Գարասի պայը	»	8–8. 50	»
» Անատօլու երգանմըշ	»	8–9	»
Թէֆթիկ Անատօլու	»	20–22	»
» Վան	»	9–11	»
Իբէ Աճէմ վէ Խօրասան	»	– ֆր.	»
Գոլա Պրուսա վէ սայիրէ	»	–	»
Տէրի քէչի	8–12 բարչա	100–	110
Պալ մէյտ Անատօլու	օդդա	16–17	110
Ճէհրի Գայսէրի, Էնգարէ	»	7–8	»
Բէնէվէր Անատօլու	»	3. 50–4	»
» Թօխումու	»	1. 50–2	»
Աֆիոն	»	220–250	»
» Զիքինմի	»	100–140	»
Բէրեն Բօխոմոռ	քիլէ	26–28	»
Սոսամ	օդդա	3. 50–3. 75	»
Առնոն Սաղըզ վէ Զէյտի	»	8–	»
» Անատօլու	»	6–6. 50	»
Քիֆտն	»	6–7	»
Ֆասուլա Թունա	100 օդդասը	110–120	»
» Թրապուզոն	» »	100–130	110
Զէյրէն եոլը Միսիրլի, Այվալը	օդդասը	5. 75–6	»
» » Կէմլիկ	»	5. 75–6	»
» » Եունան	»	6–6. 50	»
Սոպոն Գանտիա	»	5. 50	»
» Իզմիտ	»	5. 25	»
» Միսիրլի	»	3. 50–4	140
Պոդէմ էլէ	»	9–10	100
Ֆըռդէ Թրապուզոն	դանթար	125–135	»
Ճէվէլ Անատօլու	օդդա	1. 75–2	»
Ինճիր Իզմիր	դանթար	80–120	»
Գոբոռա էլէմ	»	95–100	»
Բէյտէն եոլլէր Թունա	օդդա	5. 75–6. 50	105
» » Օաէսա	»	5–5. 25	»
Զէյրէն Թրիէսթ	»	2. 75–3	»

տաի մուավինէրինտէն Հադգը պէյ։

Միւտաաիի ումումի մուավինէյի, Գէրզ Քիլիսէ Թահրիրատի միւտիրլիյինտէ միւսթախտմ Միւլէյման էֆէնտիյէ Թէվֆիհ պույրուլմուշ տըր։

ՄԻԹԷՆԻԿԻՅԷ

Պու կիւն երնէ պիր վարօր Կէլիպօլույա կիտէրէք, օրատան տէօրթ թապուր ասքէր ալըպ Գօլոսա կիտէճէք տիր։

— Հուտուտ մէսէլէսինտէն տօլայը Եունան Թարաֆընտան գօմիսէր Թային օլունան սէֆիր Մ. Գունտուրիօթի իլէ Մ. Պրաիլա էվվէլքի կիւն Պաղը Ալիտէ մէճլիսի վիւքէլա բէիս վէքիլի ձէվտէթ բաշա վէ Գարաթէօտորի բաշա հաղարաթը իլէ միւլադաթ իթմիշլէր տիր։

— Մուհարէպէտէն էվվէլ Ռուսիանըն Ֆիլիպէ գօնսօլօսը պուլունմուշ օլան բրէնս Զերէթէլէֆ երնէ շէհրը մէզքիւրէ գօնսօլոս Թային օլունճագմըշ։

— Պաթում Ռուսպարա Թէսլիմ օլունմազտան էվվէլ, պիր խայլի էմլաք սաթըլըպը կիպի, պաղը քիմնէլէր տախի մալիք օլմատըգ-լարը արտա վէ սայիրէյի սաթմըշ օլտուգլարընտան, Ռուսիա հիւքիւմէթի պու տէֆա պիր գօմիսիօն Թէշքիլ իտէրէք, պու գօմիսիօնըն գարարը մուճիպլինճէ՝ Օսմանլը մէմուրլարը վասէթասը իլէ պէր մուճիպի նիզամ տէֆթէրէ գայտ իտիլմիշ օլան ալըմ սաթըմլար եալընըզ միւթէպէր թուրթուլաճագլար տըր։

—Մալիւմ օլտուղու վէճհ իլէ, պագտայը աթիդէտէն 93 սէնէսի նիհայէթինէ գատար օլան պագտայա իչիւն, տէօրթ երիզլիք գայիմէնին պիր լիրա մուգապիլինտէ գապուլի զրմնընտա, ճանիպը տէվլէթտէն յունիս նիհայէթինէ գատար պիր թէտպիր իթթիսաղ դըլընմըշ իտի։

Պու կիւնքի ձէրէյէտ Հալաֆէին ալտըզը խապէրէ կէօրէ, վէ պիղիմ տախի կէչէն կիւնքի նիւսխէ-միդտէն պիրինին Հայը Հաղը պէնտինտէ պու թէտպիրին պիր աղ տահա թէմտիտինիդիքը իթտիկիմիզ վէճհ իլէ, թէտպիրի մէզքիւրուն իշպու նոյեմբերէ գատար իմթիտատընա գարար վերիլմիշ, վէ կէչէն բաղար կիւնիւ տէվայիրի պէլէտիյէ թահսիլ մէրքէզլերինէ քէյֆիյէթ ըսմէն թէպլիղ դըլընմըշ իմիշ։ Հալ պու քի, կաղէթայը մէզքիւրիւն պու հավատիսինի թատտիդ իտէր ըսմի պիր իլան չիմտիյէ դատար նէշր օլունմամըշ տըր։

—Մ. Բատոնիչ պու քէրրէ Գարատաղ հիւքիւմէթի թարաֆընտան Տէրսատտէթ սէֆարէթինէ թային օլունմուշ տուր։

—Էմբարէլ կաղէթասընտա օգունտուղունա ՝կէօրէ, խրտիվի սապրգ իսմայիլ բաշանըն վիւքէլասընտան Բաշիտ բաշա կէչէն բէնճշէնպէ կիւնիւ իղմիրէ միւվասէլէթ իթմիշ տիր։ Քէղալիք Տամատ Մահմուտ բաշա հաղրէմլերի տախի Գաբլըճալարա կիթմէք իւղրէ, շէհրը մէզքիւրտէ պէքլէնիյօր իմիշ։

—Իլանը ըսմիսի օլմադըղըն եալընըզ ձէրէյէտ Հալաֆէին ըվայէթինէ կէօրէ, ֆրունճու էքմէյինին ֆիյաթը 60 բարա մէճիտիյէ վէ 70 բարա մէթալիք, վէ սիմիտճի էքմէյինին տախի 50 բարա մէճիտիյէ վէ 60 բարա մէթալիք օլմասընա Շէհր էմանէթին ճէ եէնիտէն գարար վերիլմիշտիր։

—Խրամըն պիրի, մաշուդէսի պուլունան պիր եահուտի դըզընը, դըրդանճիրգընտան նաչի պուչագա նարալարդ, մէրգումէյի էօրտիրմիշ զանն իտէրէք, սօնրա տա քէնտիսինի պիր գաչ եէրինտէն վուրմուշ վէ եարըմ սաաթտան Ալթընճը տայիրէ խասթախանէսինտէ վէֆատ իթմիշ տիր։

—Պէտէսթէնտէ սաաթճը էսնաֆընտան օլուպ, Գում գարու խարիճինտէ քէտային Ս. Յարութիւն քիլիսէսինին ագարէթլերինտէն պիրինտէ իգամէթ իթմէքտէ պուլունան խաչիկ նամ քիմէնտէ, պու սապահ օտասընտա քէնտի քէնտիսինի սալպ իտէրէք, թէլէֆ իթմիշ տիր։ Իշպու թէլէֆի նէֆսին սէպէպի անլաշըլմամըշ տըր։

—Յօֆիատան թոյդկաղէթասընա քէշիտէ օլունան պիր թէլէկրաֆտա, Պուլկարիսթան բրէնսինին օրայա մուվասէլէթի, վէ պու միւնասէպէթլէ իճրա օլունան շէհրի այն տայը թարիֆ ու թէպլիղ օլունտուգտան սօնրա, պիր մուզաֆֆէրիյէթ քէմերի իւղերինտէ տախի ամիտէքի շայանը տիզ գաթ մըրրա եաղըմըշ օլտուղու պէյան օլունմուշ տուր։

«Խօշ կէլտին բրէնսիպիզ, պէշ եիւզ սէնէյտէն պէրու պէքլէյօր իտիք։»

— Կէչէնկերտե վէֆէմ ղաղէթասընտա տէրճ օլունան «Պէլայը իլթիմաս» իւնվանը պիր պէնատէն տօլայը, մուհարիրի Արիֆի էֆ. իլէ մէզքիւր կաղէթա սահիպի Ֆիլիբ էֆէնտինին իւչ մահ միւտտէթլէ հապսա հիւքմ օլունտուգլարը, վէ մուախխարէն Ֆիլիբ էֆէնտինին ազվ օլունտուղու մալիմ տիր։ Մումմիլէյհ Արիֆի էֆէնտի հիւքմը մէզքիւրու պու քէրրէ իսթինաֆ իթմիշ օլտուղունան, եարընքի բէնճէմպէ կիւնիւ իսթինաֆ մուհաքէմէսի ալէնէն իճրա օլունաճագ իմիշ։

—Խրիսթոգօրուլ Նամընտա պիր Բումթիւճճար, պօրտատա չօգ բարաղայպ իթմիշ օլտուղունան, էվվէլքի ադ շամ Գապաթաշ իսկէլէսինտէն քէնտիսինի տէնիզէ ատթարագ պօղուլմուշ վէ պիր պուչուգ սաաթ սօնրա անճագ նաշէսի պուլունմուշ տուր։

—Մէքթէպը միւլքիյէ իմթիհանընը խիթամ պուլուպ, Հիւսէյին Քեազիմ Արշաւիր Թընկըր, Յակոբ Մաղաքեան, Հասիպ, Մավրօպ օրտաթօ, Նահմիտ, Մէհէմմէտ Հիւսէյին, Բաղիպ Սարհճա, Քեամիլ, Օսման, Մէհմէտ Բէյնա, Սարաֆեան վէ Հասան Ֆէհմի նամ թալէպլէր շահատէթնամէ ալմըշլար տըր։

—Մ. Վլատիր Թէրլօվ՝ Տէրսաատէթ Ռուս սէֆարէթիանէսի իքինճի քիթապէթինէ ախիրէն վէքեալէթ իթմէքտէ իլէն, պու տէֆա էսալէթէն թային օլունմըշ տըր։

ԻԼԱՆԸ ԸԷՍՄԻ

Իլամաթը հուգուգիյէնին սուրէթը իճրասընա տայիր օլան գանունուն 36 ճը մատտէսի իճապընճա, Տէրսաատէթ վէ վիլայաթտա մէվգուֆ օլան մէտեունէրին նան թաեինի օլան եէվմի 5 գրշ. նաֆգադա պէտէլի տայինէրէ այտ օլուպ, պատէղին իշպու նաֆգադա պէտէղինին պիր այըզը բէշին օլարագ հապսխանէ միւտիրինէ թէսլիմ օլունմատըգճա, մէտեուն հապս օլունամայաճաղը կիպի, պիր այտան սօնրա պէտէլը մէզքիւր թէքրար վերիլմէզ իսէ, մէտեուն հապստան սալը վերիլիպ, օլ ատյնտէն տօլայը պիր տահա հապս իտէլէմէյէճէյինտէն, վէ իշպու 95 սէնէսի թէմմուզունուն 15ինճի կիւնիւնտէն իթթիպարէն մէտեունարա ճանիպի խաղինէտէն վերիլմէքտէ օլան նան թայինաթընին դաթը մուդարրէր օլտուղունան, մէտեունէն մէվգուֆ պուլունանլարըն թարիխի մէղքիւր հուլուլինտէ՝ էվվէլճէ տայինէր թարաֆընտան պիթթէսվիյէ մէմուրիյնէ իթաս, վէ պու նաֆգադայը վերմէէն օլտուղու հալտէ, օ մագուլէրին հապս իթտիրաիքէրի մէտեունլարըն սալը վերիլէճէյի իլան օլունուր։

ԱԶԳԱՑԻՆ

ԷՐԶՐՈՒՄ

Էրզրումտան յունիս 30 թարիխի իլէ կաղէթամըզա իրսալ դըլընան պիր մէքթուպ, յունիս 29 տա Էրզրումա վուղու պուլան մալիւմ արպէտա հագգընտա աթիտէքի մուֆասալ մալիւմատլարը վերմէքտէ տիր։

«Մահալլէ Պաշը նամ մահալլէտէ միլլէթիմիզտէն ֆագիր պիր ֆամիլիա սաքին օլմագտա, վէ պու ֆամիլեանըն 10-11 եաշընտա կիւղել պիր գըզը պուլունմագտա տըր։

«Մէզքիւր ֆամիլեանըն խանէսի իթթիսալինտէ պիր Աճէմ ֆամիլեասը իգամէթ իթմէքտէ օլուպ, պու ֆամիլեա տախի պիր գարը գօճա իլէ 2-3 երքէք էվլատտան միւրէքքէպ տիր։

«Պունլարտան պիրի, քի 17-18 եաշընտա տըր, պու բէնճէմպէ կիւնիւ գօմշուսու պուլունան մէզքիւր Էրմէնի գըզընա կիտիպ, — քի գաբուսու էօնիւնտէ չամաշըր երգամագտա իտի — «Մարիամ, կէլինիմ սէնի խսթէյօր» տէր, վէ Մարիամ իսէ գօմշուլուգ սէպպինէ մէպնի զաթէն իրանլընընն էվվինէ կիտիպ կէլմէքտէ օլտուղունտան, սաֆվէթթը գալպ իլէ գալդըպ կիտէր, վէ գաբուտան իչէրի կիրիպ քիմսէյի կէօրմէտիյինտէ, մէրգում Իրանլը՝ էվ խալգընընն եօգարքի գաթտա օլտուղունու պէյան իտէրէք գըզը թէէմին իտէր։

«Պիչարէ գըզ՝ եօգարը չընգըպ օտատան իչէրի կիրայինտէ, աճէմ տէրագապ գաբույու գաբար։ Վէ պիր էլի իլէ գըզընը աղզընը գաբայըպ, տիկէրի իլէ թէբսինէ էօլէսիյէ եումրուգ էնտիրէրէք, էօլիւ հալինտէ եէրէ սէրէր, վէ գըզընն պու հալինտէն իսթիֆատ իտէրէք ըզընա կէչէր։

«Պիր աղ սօնդրա գըզընն ագէր պաշընա կէլիպ, կէօղիւնիւ աշտըզընտա՝ քէնտիսինի գանընը իչինտէ կէօրտիւյինտէն՝ ֆիրեատու ֆիրսան իլէ պաղըրըր, վէ իչինտէնէր եէթիշէպ պիչարէ գըզը պու հալինտէ կէօրիւրէր, վէ տերագապ քէնտի խանէսինէ նագլ իլէ Աճէմի տէ հիւքիւմէթէ թէսլիմ իտէրէր։

«Մահալլի միլլէթաշլարըմըզ պու վուգուաթը մուէլլիմէ իւղերինէ զայէթ միթթէսսիր օլարագ, Ա.ռաջնորդ Սրբազանա վէ քաղաքական ժողովա պիլ միւրաճաա մէրգում Աճէմին ճէղայը սէզասընը պիր ան էվվել վերտիրիլմէօրինի էքիտէն թալէպ իտէրէր, վէ քաղաքական ժողով հիւքիւմէթէ տերհալ պիր միւէսսիր թադրիր կէօնտէրիր։

«Իշ պու վագտայը մուէլլիմէ հագգընա վերիլէճէք գարարը կէլէճէք բասթա իլէ պիլտիրմէյի վատ իտէրիմ։

«Պու կիւնլէրտէ Էրզրումը պիր էրմէնի խնուս եօլու իւղլերինտէ գաթլ օլունմուշ տուր։

«Ղարս ճիհէթինտէն հիճրէթ իտէնլերի Սըվազա նագլ իթմէք իչիւն, հիւքիւմէթ պուրատան պիր չօգ արապա իսթէմէքտէ տիր։ Իշ կիւճ վագթի օլտուղունան քէօյլիւլեր իսթէնիլէն արապալարը վերեմէյէճէքլերինի պէյան իթտիրէր. ֆագաթ հիւքիւմէթ իշպու հագը իթիրազը իտէնլերի մահպուս իթտի, վէ երնէ արապա իսթէմէքտէ տիր։ Պու պապտէ տրգգաթա չայեան նօգթա չուտուր քի, մէզքիւր մէհաճիրլեր քէնտի ինէքլերինի պուրայա կէթիրիպ էյի ֆիյաթ իլէ սաթտըլար, չինքի պուրատա արանմագտա վէ էյի ֆիյաթ վերիլմէքտէ տիր։

«Ղարսան հիճրէթ իտէնլերին չօղու զաթէն էյի ատամ օլմատրգլարընտան, մէրգում քէօյլիւլեր գօրմագտա տըրլար։

«Մէզքիւր մէհաճիրլերին Ռուսլարա զարէզի օլտուգլարընտան, հեր խրիսթեյանա էյի նազար իլէ պագմամագտա, վէ պունուն իչին մէրգում քէօյլիւլեր տահա զիյատէ խէվֆ ու էնտիշէտէ պուլունմագտա տըրլար։

«Պայպուրդ թարաֆլարընտա խաշարիլերին ճէպրէն միլլէթիմիզտէն 5-6 դարը վէ գըզլարըն ըզըլարընա կէչմիշ օլտուգլարը թաստիգ օլունմուշ տուր»։

1879 յունիս 30 ***
Էրզրում։

—

Տիարպէքիրտէն խուսուսի օլարագ պա թէլէկրաֆ պիլտիրմիքլերինէ նազարէն, մահալը մէզքիւր Ռուֆնորդունուն ազլինտէն տօլայը դարըշըգուզ վուղու պուլմուշ տուր։

Էյէր մահալը մէզքիւր Ռուաֆնորդունուն միւեէրրէա ազլի լազմ կէլմիշ իսէ, զաթէն միւնազասա սէպէպկիյէմ վերէնլերէտէն պիրի ան Տ. Յովանէս օլտուղունան՝ օնուն տախի օրատան չըզ մասը լազրմ տըր։

Իմտի պու միւհիմ ճիհէթին իւզերինէ Ադդ. վարչութիւնուն նազարը տրգգաթընը խալխանէ տավէթ իտէրիզ։

«Ի պու վագտայը մուէլլիմէ հագգընա վերիլէճէք գարարը կէլէճէք բասթա իլէ պիլտիրմէյի վատ իտէրիմ։

«Պու կիւնլէրտէ Էրզրումը պիր էրմէնի խնուս եօլու իւղլերինտէ գաթլ օլունմուշ տուր։

«Ղարս ճիհէթինտէն հիճրէթ իտէնլերի Սըվազա նագլ իթմէք իչիւն, հիւքիւմէթ պուրատան պիր չօգ արապա իսթէմէքտէ տիր։ Իշ կիւճ վագթի օլտուղունան քէօյլիւլեր իսթէնիլէն արապալարը վերեմէյէճէքլերինի պէյան իթտիրէր. ֆագաթ հիւքիւմէթ իշպու հագը իթիրազը իտէնլերի մահպուս իթտի, վէ երնէ արապա իսթէմէքտէ տիր։ Պու պապտէ տրգգաթա չայեան նօգթա չուտուր քի, մէզքիւր մէհաճիրլեր քէնտի ինէքլերինի պուրայա կէթիրիպ էյի ֆիյաթ իլէ սաթտըլար, չինքի պուրատա արանմագտա վէ էյի ֆիյաթ վերիլմէքտէ տիր։

«Ղարսան հիճրէթ իտէնլերին չօղու զաթէն էյի ատամ օլմատրգլարընտան, մէրգում քէօյլիւլեր գօրմագտա տըրլար։

«Մէզքիւր մէհաճիրլերին Ռուսլարա զարէզի օլտուգլարընտան, հեր խրիսթեյանա էյի նազար իլէ պագմամագտա, վէ պունուն իչին մէրգում քէօյլիւլեր տահա զիյատէ խէվֆ ու էնտիշէտէ պուլունմագտա տըրլար։

«Պայպուրդ թարաֆլարընտա խաշարիլերին ճէպրէն միլլէթիմիզտէն 5-6 դարը վէ գըզլարըն ըզըլարընա կէչմիշ օլտուգլարը թաստիգ օլունմուշ տուր»։

1879 յունիս 30 ***
Էրզրում։

—

Տիարպէքիրտէն խուսուսի օլարագ պա թէլէկրաֆ պիլտիրմիքլերինէ նազարէն, մահալը մէզքիւր Ռուաֆնորդունուն ազլինտէն տօլայը դարըշըգուզ վուղու պուլմուշ տուր։

Էյէր մահալը մէզքիւր Ռուաֆնորդունուն միւեէրրէա ազլի լազմ կէլմիշ իսէ, զաթէն միւնազասա սէպէպկիյէմ վերէնլերէտէն պիրի ան Տ. Յովանէս օլտուղունան՝ օնուն տախի օրատան չըզ մասը լազրմ տըր։

Իմտի պու միւհիմ ճիհէթին իւզերինէ Ադդ. վարչութիւնուն նազարը տրգգաթընը խալխանէ տավէթ իտէրիզ։

ԻԼԱՆԱԹ

Սթամպոլ Թրամվայ ընկերութի

ԻԼԱՆ

Մէճլիսի իտարէնին գարարը մուճիպինճէ, յուլիս 12/24ին իթթիպարէն նագլիյէ իւճրէթլերի կիւմիւշ ագչէ օլարագ 3 աթիտէքի Թարիֆայա Թէվֆիգան ալընաճաղը իլան օլունուր։

	Բր.	Բր.
Գալաթա—Օրթաքէյ	80	60
Գալաթա—Պէշիքթաշ	60	40
Գալաթա—Գապաթաշ	40	20
Գապաթաշ—Պէշիքթաշ	40	20
Պէշիքթաշ—Օրթաքէյ	40	20
Էյմին էօնիւ—Ադ-սէրայ	80	60
Էյմին էօնիւ—Սուլթան Մահմ. Թիւրպէսի	60	40
Լանկա—Եէսիլգուլէ	—	60
Լանկա—Աղա համամ	—	40
Զավուշա գատտար		
ասքէր նէֆէրի իչիւն	—	20

Բիւցա իւղրէ պագէր գապուլ օլունաճագ տըր։

4/16 յուլիս 1879 Մէ-ուէլի ...
Ռ. Վիթէրպօ

Մէրճան շարշըսընտա իմամ Ա-լի խանը իւսթի գաթընտա վագը Ն. 20 օտատա թիւրքճէ վէ Ֆրանսըզճա լիսանլերի կերէք իլմի բագամվէ ֆէնընտէֆթիրտէրսլերի վերիլմէքտէ օլտուղու կիպի էվրագը ըսմիյէ վէ ղայրը ըսմիյէյ տայիր թիւրքճէ վէ Ֆրանսըզճա հէր նէվի թահրիրատ եանի արդուհալ, բրօթէսթօ, բաբօրթօ, մէքեանիպ վէ սայիրէ թահրիր վէ թանզիմ օլունաճաղը վէ իշպու օտայա թէշրիֆէ բազպէթ պույուրան զէվաթ հեր վէճհ իլէ խօշնուտ իտիլէճէյի իլան օլունուր։

Ցոլոբ Ց. Ամրոբեան

ՏՕՔԹՕՐ ՆԵՐՍԷՍ Էֆ. ԱՆՏՕՆԵԱՆ

Պու տէֆա Լանկատա Գարաղոլ ճատտէսի սօգաղընտա Ն° 47 խանէսինտէ հեր կիւն էօյլէտէն սօնրա խասթա գապուլ իտիպ, ֆագիրարտան վիզիթա թալէպ իթմէյճէճէի, վէ սէմթ վէ ճիվարընտա պուլունան շահատէթլի պիչարէ խասթալարը, այագտա կէղէմէզ օլտուգլարը հալտէ, խանէլերինտէ մէճճանէն թէտաւի իտէճէյինի իլան իտէր։ 14

Սահիպի իմթիյազ
ԱՆՏՕՆ ՍԱԳԱԼԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 22 Յուլիս

Ինկլիզ · էհնամը Ինկ · Լիր ·	97-3/16
Օսմ · էհնամը աչքլոը	11-13/16
» » գաբանաը	11-13/16
Իսթիգրազ 65	15-1/4
» 69	13-1/4
» 71	55-3/4
» 72	21-
» 73	13-3/8
Օսմանլը պանգաղը	10-1/8
Մըսրը տուլյու · մութա հրատ	48-
» իմթիյազը	72-
Ռուսիա իսթիգրազը	87-1/2
Գամպիօ Բարիզ 3 այ վատ	-

Փարիզ, 22 Յուլիս

Ֆրանս · էհն · 3 % Ֆր ·	84-80
» » 5 գրօնսուզ	117-85
Օսմ. էհնամը աչքլոը	12-02 1/2
» » գաբանաը	12-
Իսթիգրազ 65 Ֆր ·	80-
» 69	72-50
» 73	66-25
Մըսրը ֆօնտ · մութա հրատ	244-37 1/2
Գրէտի Լիօնէ	725-
Օսմանլը պանդաղը	508-75
Ռումելի չըմէնտաֆէրի	46-75
Իթալիա էհնամը	80-25
Գամպիօ Լօնտրա 3 այ վատ	25-31

Վիէննա, 22 Յուլիս

Աճիօ ֆիօրին	-
Ռումելի չըմէնտաֆէրի	21-

ՂԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ում · տիւն ագչ · գաբ ·	12-29
Պու սապահ աչքլոը	12-29
Իսթիգ · 63 (Մութօն) 6 % Ֆ ·	78-
» 65 » 6 % Ֆ ·	73-
» 69 (Բինար) 6	69-
» 72 (Պոն տիւ Թրէզօր)	21-25
» 73 6 % Ֆ ·	65-
Ռումելի չըմէնտաֆէր 3	45-
Ագճէ ֆայիզի %	9-
Ըզբօր Ղրշ	42-1/2
Հավալէսիզ »	60-

—

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	4-10
Ցտամպոլ պանգասը	6-20
Օսմէթէ ժէնէրալ	4-11
Թրամվայ	2-85

—

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ · լիրասը 100 ղրշտան	Ղշ · Փր
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	106-17
Մէթալիք »	118-20
Պէշլիք »	118-
Պագըր »	315-
Գայմէ »	1030-
Ինկլիզ լիրասը	109-20
Ֆրանսըզ ալթունու	87-23
Փոլ	89-35
Գրիմից ալթունու	51-10
Գարայոն գայիմէսի	8-85